Դ. 794 — 1888 ՕՐԻՆՎԱՐ 15 ՀՈՒՄԱՍ — 1305 ՀԷՄԱՍԻ ԻՎ ԷՎԱԼ 14 — ՑԷՕՐՑԻՆՆԱՅ ՄԻՆԷ

40 ԿՈՊԵԿ

ՀԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

40 ԿՈՊԵԿ

ԲՈԼԻՓՈԻԻՅԷ ՄԻԼԻՈՅԷ ԹՈՒՃՃԱՐԻՈՅԷ ՍԱՐՏԱՖԻՈՅԷ ՎԷ ԻԼՄԻՈՅԷ

ՆԷՎՄԻ ԿԱՔԹԱ

ԱՊՈՆԷ ԳԻՆԵՐԸ

	12 ԱՄԻՍ	6 ԱՄԻՍ	3 ԱՄԻՍ
ՍՊԱՄԱՅՈՒ	200 ՂՐ.	105 ՂՐ.	55 ՂՐ.
ԹԱՇԽԱ	240 »	125 »	

Մէջիտիէ 20 ղրուշտան

ԻԼԱՆԱԼ ԳԻՆԵՐԸ

Լինի, Հնդի վէ Հիւսիսային Ամերիկա 6 Միւնիխ սահիպէ 11ք 10ք. հա. » 3

Մէվլանան նախիրայա սարէր ալինալիք մէհանէն գապալ ալունանագ վէ տէրմ ալունմայան էվրաղ իստէ ալունմայանագ տրը։

Իտարէխանէսի, Սպամպոլու Գապը Ալի ճատէսինան Նումէրո 20 Ճիվէլէկեան մահալլասնտա տրը։ Քեազիֆէի մէվլանա հագ գրնտա կազէթանրն սահիպ վէ մէսուլը ՑԻՆԴԻՐԱՆ ՀԻՍԱԼԷԿԻՐԱՆա միրաճաաթ ալունա։

ԻՖԱՏԷԻ ՄԱԽՍՈՒՄԷ

Սպամպոլ, Գալաթա վէ Պէյօղլու թարաֆլարընտա միվէզզիմիզ վասէթասը լա կաեէթալարընը ալմագտա օլան ապօնէլէրիմիզէն հէր քիմ՝ սէմիրինին ուզագլրընա կէօրէ նիհայէթ ուգչամ սատթ 12ի գատար կիւնլիք կազէթասընը ալմայրագ տա ետ սատթ 12էն սոնրա եափօտ էրթէսի կիւնիւ միվէզզիմիզ կէթիրը իսէ, գապալ էյլէմէյիպ ըլտա իթմէմինէ, վէ քէֆիյէթի իբէ սաթրը պիր մէքթուպա մանթպատնիգա իշար էյլէմէսինի բէճա իսէրիզ։

ԿԻՒՆԼԻՒԲ ՀԱՎԱՏԻՍ

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

Ֆիլիպէտէն ալընան խուսուսի խապէրլէրէ կէօրէ, բրէնս Ֆէրտինանտ իլէ վալիատսի բրէնսէս Գէմանթին՝ հէնուզ չէհրը մէգթիւրտէն հարէքէթ իթմէմիշլէր իսէ տէ, բրէնսին մայէթինտէ պուլունան վիւքէլտան Մ. Սթամպուլօթ, Մ. Նաչէվիչ վէ Մ. Մութգուրօթ Սօֆիայա ավտէթ իթմիշլէր տիր։

Բրէնս Ֆէրտինանտ՝ Եանպօլու չը-մէնարքէրի իլէ Եէնի-Զաղրայա գատար պիր սէյահաթ իճրա իթմէք նիյէթինտէ իմիշ իսէ տէ, Ֆիլիպէտէն եէվմի հարէքէթի հէնուզ մայիմ տէյիլ իմիշ։

* * *

Բրէնս Ֆէրտինանտ՝ Պարօն տը հիրշ պիր թէլէկրաֆ քէշիտէ իտուպ քէնտիսինին (բրէնսին) Ֆիլիպէյէ ազիմէթի իշին Սօֆիայա միքէլլէֆ սալօնը վակօնլար կէօնտերմէսինէն օրայայ պէյանը թէշէքքիր էյլէմիշ տիր։

ՄԸՍԸՐ

Ֆրանսա իլէ Ինկիլթէրրա պէյնինտէ ագտ օլնան Սիւվէյշ գանալը մուգավէլէնամէսինէ տաիր Պարը Ալիճէ պարը թատիրլամ իճրատ մանթլուպ օրտուղրը, վէ թատիրլամթր մէզքուրէնին էվվէլա՝ մուգավէլէնամէնին իճրատրնա նէզարէթ իտէճէք գօմիսիօնը ըրիատէթի, սանիկ՝ թանը սու գանալլարը վէ սալիսէն՝ մուգավէլէնամէտէ միւնտերիճ պարը թապիրմաթրն թէպտիլ ու թասդիգի մատտէլէրի իտիճկինի ադտէմճէ եափմիշ իտիք։

Մէսմուսթա կէօրէ, մէճլիսը խասսը վիւքէլա՝ սոն իճթիհատլարընին պիրինտէ սատրը օլան պիր էմրը ալիյէ թէվքիճէն մէգրիբ մուգավէլէնամէնին 10ընճը մատտէսինէ պիր ֆէրգրա իլավէսինէ տաիր զարար վէրմիշ տիր։

Մէգրիբ 10ընճը մատտէնին սուրէթի պէր վէճճը աթի տիր։

«Կիւնճիւ, 5ինճի, 6ընճը վէ 8ինճի մատտէլէր՝ մուհաֆազասը վէ վըգայէթ ասայիշինին թէէմին իշին ֆէրմանլար ահքամը տախիլինտէ օլարագ զաթը հաղրէթը Բաուիշահի վէ Խրտիվ հաղրէթլէրի թարաֆընտան իթթիհազնա լիզում կէօրիւլէճէք թէատրէրէ մանի օլամայագ լար տրը։»

Մէճլիսը խասսը վիւքէլանրն վէրտիկի գարար մուճիպինճէ, «Մըսրը մուհաֆազասը» լուղէթլէրինտէն սոնրա «վէ Գըրմըզը տէնիզ սէվահիլինտէ վագը պիճիւմնի մէմալիքը Օսմանիյէնին մուհաֆազասը» ֆքգրասը տախի իլավէ օլընանագ տրը։

ՊԱՐՕՆ ՏՐ. ՀԻՐՇ

Պարօն տր Հիրշ մատտէսինին թէտգիգի իշին մէճլիսը վիւքէանրն տիւն թէքրար իճթիմա խտէճէյինի եազմիշ իտիք։

Տիւն Սատրազամ հազրէթլէրի իլէ Նաֆիա վէ Թիճարէթ նազրը Զիհնի բաշա հազրէթլէրի վէ Պապը Ալի հուզուգ միշավիրլէրինտէն Նորատունկեան Գաբրիէլ էֆէնտի՝ մէսէլէի մալիմէի հիսապիրէյէ տաիր օլան պագը էվրագը Նազարը թէտգիտ վէ միւթալաատան կէչիրմէքլի իշթիղալ էյլէմէյէրինէ մէպնի պիճթապ՝ ագտը մէճլիս խուիլէմիշ, վէ մամաֆիճի եարրն վէ եախօտ բազար կիւնիւ մէճլիսը խասսը վիւքէլանրն իճթիմար իլէ իշէ պիր գարար վէրիլմէսի միհթէմիլ պուլունմիշ տրը։

Մարօգ (Ֆ...) մէսէլէսի իշիւն Մատրիտտէ ինիգատ իտէճէք գօնֆէրանսա թարաֆը սալթանաթը Սէնիյէտէն ումուրը չէհպէնտէրի միւտիրի Շէմմէտտին պէյ՝ մուրախասա թային պույրուլմըշ իսէ տէ, դօնֆէրանսը վաղթը իճթիմար մուգարրէր օրմատրընտան, վէ օրպատէ պագը մէսաբէ հէնուզ մուալագ խուիկինտէն, միրը մումիպէյէհին գէմանը հարէքէթի տահա թարին օլընմամըշ տրը։

Դրըմզը տէնիզ վէ Պարա քէօրֆէզի թարաֆլարընտա պուլունան տունանմամի Հիսմայունը թագվիէսի իշիւն տահա 5-10 վարար իրսալ ուիլավէ պուլուրլաճաղը մէսմուտ տրը։

Բուսէլի չըմնարքէր խաթթլարը-նը իլթիհազը հասէպիլէ հիւքիւմէթը Սէնիյէ իլէ Սրբպիսթան պէյնինտէ պիր բոսթա մուգավէլէնամէսինին ագտ՝ Սրբպիսթան հիւքիւմէթի թարաֆընտան թէքլիֆ օլունտրը մաքիւմ տիր։

Պու պագտէքի միւզաքէրաթրն իճրասը իշիւն էվվէլքի կիւն իրատէի Սէնիյէ սուտու բ իթմիշ օլմաղա, քէյֆիյէթ Խարիճիյէ նէզարէթի թարաֆընտան Տէրասատէի Սրբպիսա սէֆարէթինէ իշար վէ Բոսթա վէ Թէլեկրաֆ նազրը Իզզէթ էֆէնտի հազրէթլէրինին հիւքիւմէթը Սէնիյէ թարաֆընտան մուրախասա թաեին պույրուլրը պէյան, վէ Սրբպիսթան հիւքիւմէթինին տախի մուրախասընը թաեին ըթմէսի լիզում տէրմէյան գրընմիշ օլմաղա, Սրբպիսա սէֆիրի Մ. Նօվագովիչ քէյֆիյէթի՝ հիւքիւմէթը մէթպուէսինէ իշար իթմիշ տիր։

Բէզազիք խապէր ալընորդրնա կէօրէ, Սրբպիսթան գապինէթօսը՝ Թիւրքիա իլէ Սրբպիսթան պէյնինտէ մուվագգաթ պիր թիճարէթ ահանամէսի ատը իշիւն լազում կէլէն թայիմաթը էվվէլքի կիւն Սէֆիր Մ. Նօվագովիչէ իրսալ իթմիշ օլմաղա, սէֆիրը միշարէլէյհին տիւն Բուսումթի Էմանէթինէ ադիմէթլէ Օսմանը մուրախասլարը իլէ կէօրիւշիկի իշտիրմիշ տիր։

Մէսմուսթա կէօրէ, Պուլկարտաղը սիմի գուրշուն մատէնինին իշլէթմէ իմմիյաղը՝ Էսպարեան, Գօրօնէ վէ վէ գումանեասրնա իհտալէ գըլընմըշ տրը։

Ալէքսանիանրն Մէլէրեօր Վէրենպէրգ նամ ասքէրի կազէթասը՝ Էվ-Լէյ Բլ-- նամ Բուս կազէթասընը սախիրէն նէյշ իթտիկի պիր պէնտը մախսուսընտան պահս իտէրէք, հէր նէ գատար մէզքիւր Բուս կազէթասը-նրն պէյանաթը Ալէքսան վէ Աւսթրիա—Մաճառ կազէթալարը թարաֆընտան գահիէն թէքզիպ օլունմըշ իսէ տէ, տիկէր Բուս կազէթալարը-նրն եէնէ ինատ իտուպ մէգքիւր պէյանաթը նագլ ու տէրճ իմմիքէլէրինի պէյան իթտիրտէն սօնգրա, սատատա կիրիշէրէք տիրը քի, իշ տէվլէթլէրին (Բուսիա, Ալէքսանիա վէ Աւսթրիա) հուտուտը ասքէրիյէսի իւզէրինէ թէճէմմիւ իտէն գօլ օրտուլարը սուլհ մէվճուտը՝ Բուսիա թարաֆընտան մա 689 օվա թօրու 315000 նէֆէրտէն, վէ Աւսթրիա թարաֆընտան իսէ մա 338 օվա թօրու 38000 նէֆէրտէն իպարէթ պուլունմագտա տրը։

Բուս վէ Ալէքսան հուտուտ արազիսի իւզէրինտէքի ահվալը ասքէրիյէ մուգայսէ օլունտրգտա, Ալէքսանիանրն 119,456 միւրէպպա քիլօմէթրօ գատար արազի իւզէրինտէ մա 14,520 պէկիր վէ 238 թօր՝ 81,714 նէֆէր, վէ Բուսիանրն իսէ 119,311միւրէպպա քիլօմէթրօ գատար արազի իւզէրինտէ մա 24,198 պէկիր վէ 274 թօր՝ 123,275 նէֆէր ասքէրլէրի պուլունտրը անլաշըրաճաղընտան ,պիրի՝ տիկէրինի էսասէն թէքզիպ էյլէյօր» տէմիշ տիր։

(Թէլեկրաֆնամէտ «Էրզրուլյա» տէյտու եատ օլընան մէվզիինին Էրզրում օլմասը լազըմ կէլտիկի տէրքեար տրը։) (Թ-ուէթ)

Համպուրգ, Պրունսվիք վէ Սաքսոնիա բէյանգօլարընա տաիր Թարաթիւն Պէյլէրեան էֆէնտինին իլանը իշիւն գիւնճի սահիֆէյէ միւրաճաաթ օլունա։

Էվ-լէյ Բլ-- կազէթասը՝ 1878տէն պէրու Ալէքսանիատա 4850 քիլօմէթրօ չըմէնտրֆէր եաբըլտրղընը տէրմէյան իթմէքտէ իսէ տէ, Մէլէրեօր Վէրենպէրգ՝ պունը ճէրճ իտէրէք, թարիխը մէգքիւրտէն պէրու չարգի վէ զարալի Բրուսիատա, Բօղնանի էյալէթինտէ վէ Սիլէզիանրն Օտէր նէհրի սաղ գէյյըրընա քեանն գրամընտա եալընըզ 1865 քիլօմէթրօ չըմէնտրֆէր եաբըլտրղընը պէյան ի-տիյօր։

Մանչէսթըր Կ--արդէն կազէթասընն Լօնտրա մուխպիրինտէն ալտրը մաիմամա կէօրէ, Թաշրն սահիպի Մ. Ճօհն Ուալթը՝ կազէթան մէգքիւրը ճէնդ էնդ սէնիլիք տէվրինտէն տօյայը լօրտրգ իւնվանրը իհրազ իսէճէք տիր։ Բէլ Մէլ Կէզէթ՝ պու հավատիատէն պահա իմտիկի սրբատա, Մ. Ճօհն Ուալթրրն թաշրա ատրդատէլիկի (ժանթլեմէն դամանեար) հայիզ վէ էհլը սիրասէթ օլմասընտան տօյայը Լօրտլար մէճլիսինտէ ադա օլմադա չօգտան շայէսթէ թանրլտրղընտան, պու թէճէյլիւգ վէ իլթիֆատա գարշը հիչ պիր իթիրազ վագը օրամայաճաղընը պէյան իթմիշ տիր։ Էկէրչի շիմտիյ գատար միսիսէլիֆ գապինէթօ բէիուլէրի՝ միսսիսահագդ օլան պու իլթիֆաթրն իճրասընտան կէրի տուրմուշլար իսէ, պունրն սէպէպի շու տրը քի, բուէսան միշարէլէյհիմ՝ Թաշրն բօլիֆիդաճա թէէսիրինի տաիրն ալը,յորլար կիպի կէօրիւնմէք իսթէմէմիշլէր տիր։

Նէվէ Վրէմէնրն պէյանընա կէօրէ, Բէլէրսպուրկ բօլիսի՝ ախիրէն չէհրը մէգքիւրտէ պիր խալը խանէլէրի պասպոպ 900 քիչի գատար թահրը թէվզիֆէ ալմըշ տրը։

ԹԻԵԼԷՆԿՐԱՖ

Բարիզ 25 յունվար

Ֆրանսա վէ Իթալիա թիճարէթ ահանամէսինին միւզաքէրամը թա-թիլ օլընմըշ տրը։ Լաքին եարընտան սօնգրա միւզաքէրամը մէգքիւրէյէ եէնիտէն միւպայշէրէթ օլընճաղը թէէմինէն բիվայէթ օլընը յօր։

Բէթէրսպուրկ 26 յունվար

Ժուրնալ դը Սեն Բէթերսպուրկ կազէթասը՝ Գավգասիատա հարէքեթը ասքէրիյէ հագգընտա վէ Էրզրում իշիւն Բուսիանրն կէօյա թէսավվուրաթը հագգընտա Քէօնիչէ Զայրանկ կազէթասընը վէլվէլէլի նէչրիյաթը-նը թէքզիպ իտիյօր։

Բէրլին

(Թարէքէ մախսուս թէլեկրաֆ)

Ժուրնալ դը Սեն Բէթերսպուրկ՝ պու կիւն չրգան նիսսէսինտէ պիր պէնտը մախսուս նէշրի իլէ,Ալէքսանիանրն Քէօնիչէ Զայրանկ նամ կազէթասընն չէնտ կիւն էվվէլ եազտրը պիր պէնտտէ Բուսիա տէվլէթի հագգընտա վուգու պուլան իանատաթը ճէտիտէսինտէն պահս էյլէմիշ տիր։

Քէօնիչէ Զայրանկ՝ Բուսիա տէվլէթինին Գավգասիատա իդամէթ լտէն գուվվէվի ասքէրիյէսինտէն լ-քինճի օրտունրն Ավսթրիա հուտուտրնա սեվգ ու իզամ իշիւն էմրլէր վէրմիշ օլարընը, վէ տէվլէթի միշարէլէյհանը էրզրուլ ո[՝] հագգընտա պագը թասավվուրաթի վէ նիյաթը զարիպլէտէ պուլունարընը իստտա իթմիշ իտի։

Ժուրնալ դը Սեն Բէթերսպուրկ՝ Ալէքսանիա կազէթասընն իշպու նէշրիյաթընը քէմալը չիտտէթլէ թէքզիպ իտուպ, «մէգքիւր իբի իստտանընտա նէ մէրմէկտէ պիէսաս օլարը՝ եէքտիկէրինէ մուգապէլէսիլէ անլաշըրաճաղընտան ,պիրի՝ տիկէրինի էսասէն թէքզիպ էյլէյօր» տէմիշ տիր։

(Թէլեկրաֆնամէտ «Էրզրուլյա» տէյտու եատ օլընան մէվզիինին Էրզրում օլմասը լազըմ կէլտիկի տէրքեար տրը։) (Թ-ուէթ)

ԷՎՐՕՊԱ ԲՕՍԹԱՍԸ

Մայիս օլտուղը վէճճէլ վառնա վարօրը տիւն սապահ Տէրսասատէթէ վիւրուտ իտուպ, էվրօպա քօսմա չանթասրը կէթիրմէմիշ տիր։

Գար սէպէպիյէ Շումնու վէ Ռուսճուգ արասընտա վէ Բումանիանրն Պուգրէշ-Եէրկէօյ իսթմթը իւզէրինտէ միվարքասաթ եէնիտէն միւնդամի օլմուշ տրը։ Բէկա չարչէնպիհ կիւնիւ էօյլէնտէն սօնդրա սաամ 3է գատար Պուգրէշտէ Ճարգ գամթրը մախսուսընտան (Էքսբրէս տ Օռիան) իսապէր ալընմամըը ճիհէթլէ, օնտան էօթէյէ Մաճառիսթան ճիհէթինտէ տախի տէմիր եօլ գամբարըրն իշլէմէմէքտէ օլտուղը իսթինա օթ օլունը յօր։

ԹԻՎՃԻՀԱԹ

Թահրիրատը Խարիճիյէ գալէմի խուլաֆասընտան Մէհմէտ Էմին պէյին հազ օլտրը բիսմիպէի իլմիսինին միլթիյէ թահվիլիլէ էօհտինէ բիսմիպէի սանիյէ սընը սանիսի թէվճիհ պուլրըլմըշ տրը։

* * *

Սթամպոլ Պանգասը (Պանգ տը Գօնսթանթինօպլ) տիրէքթօրը Մ. Գօրօնէօյա Զինճի բիսմիպէ Մէճիտի նիշանը իհսան պուլրըլմըշ տրը։

ՏԱԽԻԼԻՅԷ

Ճարընիա հիւքիւմէթի թարաֆընտան Խարիճիյէ նազրը Սախտ վէ մայէթը Սէնիյէ էրքանը հարպ ֆէրիզի Բիղա բաշալար հազարաթրնա Սօլէյլ Լէվան նիշանընն Ալինճի, վէ եավէրանը Շահանէտէն պինայաշը Շէֆիգ պէյ իլէ Խարիճիյէ նէզարէթի թէրճէմանը Կիւլլապեան Միքայէլ էֆէնտիյէ նիշանը մէգքիւրընն Յինճի բիսմիպէսի իմա գրընմիշ, վէ մէզքիւրնիշանլար՝ տիւն Բէթերսպուրկ Օսմանը սէֆիրի Շաքիր բաշա հազրէթլէրի մարիֆէթիյլէ Տէրսասատէթէ վիւրուտ իթմիշ օլմաղա, պունլարրն թաալիգի՝ խաբէրաի Շահանէտէն արզ ու իսթիյզան գըլընմիշ տրը։

—Խրտիվը սապրզ Խամիլ բաշա հազրէթլէրինին Նաբօլիսէ գալան մախսուսը Ֆուատ պէյ՝ Տէրսասատէթէ կէլմէք իւզրէ տիւն Նաբօլիսէն վարօրա բաթիպ օմուշ, վէ բաշի միշարէլէյհին Նաբօլիսէ գալմիշ օլան էշեասընը պագիրէսի տախի մէգքիւր վարօրա թահմիլ գըլընմիշ տրը։

—Մէսմուսթա կէօրէ, պիր պուչուգ ատան պէրու Պէյօղլունտա Ֆրանսրզ թէսթրօսը սաղնարընտա 3—4 Բօրթուգէզլիէն միւրէքքէպ պիր գումարպագ չիրքէթի աչըրըպ, սուրթը ալենիյէտ գումար օյնատրմագտա իմիշ։ Պու չիրքէթին կէօյա 17000 լիրա սէրմայէսի պուլունարը տախի իշէ օլընրպ պիր չօգ եէրլի վէ էճնէպի սատէտիրան պունլարրն տամը իղֆալինէ տիւշմիշ, վէ մէգքիւր չիրքէթի չիմտիյէ գատար Տէրսասատէյտէ 15000 լիրա նամէզրու թէմէթթիւտէ պուլունմիշ իմիշ։

—Պրուսա վիլայէթի մալիյէ միւֆէթթիշի Եագուպ էֆէնտի՝ սէրիան Քէօյմահէնայա կիթմէք իշիւն էմր ալաղ իթմիշ տիր։

—Բրմրքէօր վարօրլարընն Մարմարա վէ Գարատէնիզ սէվահիլինէ եօլճու նագլ իթմէմէյէրինին՝ լիման ըէխի Տիլավէր բաշա հազրէթլէրի թարաֆընտան մէգքիւր վարօրլար գարտանլարընա չէտիտէն էմր օլունտրղընը կէչէն կիւն եազմըշ իսթ։

Մէսմուսթա կէօրէ, սէվահիլը մէգքիւրէյէ եօլճը նագլ իթմէք (գապօթաժ) մէսէլէսինին պիր սուրէթը ալիմէտ հալի իշիւն պու քէրրէ բաշալի միշարէլէյհ հազրէթլէրինին ըիյասէթի թահրընտա պիր գամիսիօնը մախսուս թէշէքքիլ էյլէմիշ տիր։

—Անատօլուտան ալընան խապէրլէր՝ օրալարտա դըշլն քէմալը չիտտէթլէ իճրալի հիւքմ իմտիհանի միպէյյին տիր։ Կէչէն հաֆթա Ալաշէհրտէ միղան իւլ հարարէ զրբոտան 7 տէրէճէ աշաղըյա տիշմիշ տիր։

—Ալիանս Իզրաէլիթ նամ եահուտի ճէմիյէթինին Օրթաքէօյտէ վագը Բարեսիրաց Ընկերութիւն թէ-աթրօսընտա ալաֆր։ փետրվարին 11ինճի կէճէսի մասքէլի վէ մասքէսլղ պիր պալօ վէրիլէճէյի խապէր ալընմըշ տրը։

—Ինկիլթէրա հիւքիւմէթի՝ Կիրի-տին հանա չէհրինտէ մուգիմ Ինկի-լիզ գոնսօլոս վէքիլի Մ. Մաացոյա սէպպաթի իտէն խրտիմթրընա միւ-քէֆաթթէն 1000 լիրա իթա էյլէ-միշ տիր։

—Կէչէն սալը կէճէսի Պէյօղլուն-ա եէնի օգաղտա Մապէյն մուղի-գաճրլարընտան Մ. Տարանտանրն խանէսինտէն հարիգ զուհուր իթ-միշ իսէ տէ, պիր օտանրն պաղ մահալլէրի միհթիէրեգ օլտրը հալ-տէ տէրճալ պասորրըլմըշ տրը։

Պու սրբատա պէր վէճճը ալթի պիր հատիսէ զուհուրա կէլմիշ տիր։ Խանէի մէգքիւր գուրպինտէ սա-քին պուլունան Սրանիա ժէնէրալ գօնսօլօսը՝ Մ. Տարանտանրն խանէ-սի գաբուսը էօնիւնտէ տուրուպ Մ. Տարանտա կէյլինճէյէ գատար քիմ-սէյի իչէրիյէ պրրագմամասընը քէնտի գավասընա էմր իթմիշ օլմաղա, գավատ տախի կիտիպ խանէի մէգ-քիւրը գաբուսընտա տիքքիլէրէք բիմէնի իչէրիյէ պրրագմամիշ վէ եալընըզ զապթիյէ թուրմասը տէրունը խանէսէ պուլնմիշ տրը։

Պիր սրա ամէէնին մէյտան ալմա-յա պաշլամասը վէ Մապէյնէ մէնս-ուպ պաղը զէվաթրն տախի խանէի մէգքիւր միվասէյէթ իթմէսի իւ-զէրինէ Մապէյն չալկըլարընը՝ հարի-գին զուհուր իթթիկի օտա տէրուն-նինտէ պուլունտրղընա տախը մէյտա-նա պիր չարա չրգտրղընտան, սա-գալարա նէզարէթ իթմէքտէ օլան ժանտարմա միւլազիմի հաֆրզ է-ֆէնտի՝ մէգքիւր չալկըլարը գուր-թարմագ իւզրէ գաբուտան իչէրի կիրմէք իսթէմիշ իսէ տէ, մէրզում գավատ՝ քէնտիսինի մէն իթմիշ օլտր-ղընտան, հաֆրզ էֆէնտի՝ «պէնի պիլիյօրմիսը քի՞միմ, պագատա իւնիֆօրմամա, պէն պիր ժանտար-մա գապթիյիմ, իչէրի կիրէճէյիմ տէմիշ իսէ տէ, գավատ տախի «պէն տէ պէնի պիլիյօրմիսը քի՞միմ, պագատա իւնիֆօրմամա, պէնի ի-չէրիյէ պրագմայաճաղըմ տէմիշտիր։ Հալ պու քի պիր աղ սօնրա կէրէք իշպու միճատէյէնին ամէչի վէ կէ-րէք օտատա զուհուր խէն ամէչ պասորրըլմըշ տրը։

Կէրէք հաֆրզ էֆէնտի վէ կէրէք գավատ՝ քէնտի չիքեայէթլէրինի ա-միրլէրինէ արզ իթմիշլէր տիր։ Էվվէլքի կիւն Սրանիա ժէնէրալ գօնսօլօսը՝ Պէյօղլու միթէսարրֆ-լըղընա կիտէրէք, իշպու հատիսէ սուլհէն թէսվիյէլէրիր օլմուշ տրը։

—Գասթամունի վիլայէթինտէ ճէր-յիտէ մէճլիսը իստարէսի ազասընտան Օսման էֆ՝ բիշվէթի ախզը իլէ իթ-համ օլընարագ վիլայէթի մէճլիսը ի-տարէսինտէ թահրիր մուհաքէմէյէ ալընմիշ, վէ 5 սէնէ գալէպէնտիք իլէ 6 սէնէ հուգուգը մէտէնիյէտէն իպաթրընա, վէ ալմիշ օլտուղը 33 լի-րա, 35 սիմ մէճիտիյէ վէ 2900 ղուրուշը իստէյէ վէ պիր օգատար մէպ-ղաղ տա ճէզան նագտի իթմասընա հիւքմ օլունմիշ տրը։

—Մըսրը կազէթալարընտա օգուն-տրղընա կէօրէ, Մէնուֆիյէ միւտի-րիյէթինտէ Շուպրա նամ գարիյէտէ ախիրէն պէօյուք պիր ճինայէթ վու-գու պուլմիշ տրը։ Գարիյէն մէգ-քիւրտէ Սէթթ էլ Գօլ նամընտա պիր գաբը՝ Ալի Սիւլէյման նամընտա պի-րիսի իլէ ագտը իգտիվաճ իտուպ, մէզպուրէնին էվվէլճէ սէվկիւլիսի օլտրը զանն օլընան պիր շախս՝ տիւրլունին էրթէսի կէճէսի՝ մէգքիւ-ըէյի կէօրմէք իւզրէ խանէսինէ կիթ-տիքտէ, զէվճի Ալի Սիւլէյման՝ մէր-գումրն գաֆասընա պիր պալթա վուրարագ թէէճի իթմիշ, վէ զէվ-ճէսի ագրապասընրն մուավէնէթիյ-լէ նայրը քէօյիւն խարիճինէ կէօ-թիւրուպ պրրագմրշ տրը։ Էրթէսի կիւնիւ գաթիրը մէրգում վէ հէմ թէօհմէթլէրի՝ բօյնս թարաֆընտան թահրը թէվզիֆէ ալընմըշլար տրը։

ԱԶԳԱՅԻՆ

ԷՐԶՐՈՒՄ

ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ԳԵՐ. ՏԻՄՈԹԷՈՍ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ

Էրզրումտան վարիսա օլան սիր մէք-թուպ տրը։

Էրզրում Առաջնորդական Տեղապահը Արծնեան Արժ. Տ. Գրիգոր քահանայ խսթիֆա իթմիշ օլմաղա, տիւնքի կիւն Թառն Ժողով պիլիճթիմա մէգքիւր խսթիֆայը գասալ վէ իթթիֆագր արա իլէ Փասենէր մուրախասա վէքիլի Արամեան Գեր. Տ. Տիմոթէոս Ծ. վարդապետի Տեղապահ նասպլէ հէման ճանիպը ալիի վիլայէթքէնհիյէ արզը քէֆիյէթի օլունտրզը կիպի, էլեէվմ Բաթրիգ-խանէյէ տախի արզ օլունմիշ տրը։

Մանկունի Գեր. Տ. Վահրամ ե-պիսկոպոսը վէ չիմտիյէ գատար նամէկտէրէն պիր թագրմրնն խ-թիֆասը թէէսսիֆը ումումիյէ մուճ-իպ օլտրզը կիպի, Էրզրում ումուրը միլլիյէսինին քէորէթի տախի պու-բանրն Առաջնորդզը գալմասընա պիր տագիգա պիլէ միսահտ օլ-մատրզընտան, Առաջնորդ ինթիխա-պընա գատար Գեր. Տ. Տիմոթէոս վարդապետ կիպի ումուրը իտարէյէ աշնա պիր բուհանինին Տեղապահ թարինի մէմուունիյէթը ադիմէի մու-ճիպ օլմաղա, բուհանիի մումիպէյ-հի թէպրիք, վէ ճէնապը հագգտան մուվաֆֆագրյէթ թէէմէնի իտէրիմ

Գեր. Տ. Տիմոթէոս Ծ. վարդապետ միսաֆիրէթէն Էրզրումտա պուլըն-մաղա, հէման իրթալ վազիֆէյէ միպաշէրէթ իթմիշ տիր։

Էրզրում 31 դեկտ. 1887

«Կրթասիրական Ընկերութիւն Գա-ւառին Կեսարիոյ» նամ ճէմիյէթ պաղը էսպապա մէպնի պիր վագթ-տան պէրու թաթիլ իթմիշ օլտրը հայատ պու քէրրէ եէնիտէն տէվամ իթմէկէ պաշլատրը, վէ ումուր ու խուսուսաթը իտարէսի պաղը զէվա-թը զարէթմէնտան հէվալէ իտիր-տիկի մէսմուիմիզ օլմուշ տրը։

Թիֆլիսին հալլաբար մահալլէսինտէ փաղիր պիր քէմիւրճի գարբրը՝ պունտան ադտէմ պիր քէրրէ պիրտէն իւշ չօճուգ տիւնեայէ կէմիր-միշ օլտրը հայատ պու քէրրէ նոյեմբեր 14ետ եէնէ պիրտէն իւշ էր-քէք չօճուգ թէվիտտ իթմիշ վէ չօ-ճուգլարրն իսմի Սեգրաք, Միսաք վէ Աբեգնագով գօնմուշ տրը։

Կէրէք չօճուգլար վէ կէրէք վա-լիտէլերի քէմալը սրհէհէթ ու աֆիյէթի իւզրէ պուլընը յօրլար ըմիշ։

Պէյօղլունտա Բանկպաթիտ քեաին Էրմէնի Գաթօյիք Ս. Ճակոբ խա-թիանէսինէ վէ տուչիկէ հալտէ օլուպ ֆագը ու գարուբէթինի քիմ սէյէ աշամայան միհէթաճինէ այ-րընա իաեէ իտիրմէք իւզրէ պու քէր-բէ Զարչուի Քէպիրտէ սրբմաքէշ Մաղաքեան Յովհաննէս էֆէնտինին թէսավվուրը իլէ, պէտէլի ճիւղի պիր ադէտէն իպարէթ օլարագ 31000 ատէտ իանէ պիլէմի թապ իմտիրիլմիշ օլուպ, պու պիլէթլէր՝ եէնէ Զարչուի Քէպիրտէ միւպահեա-ճը էունաքը մուեթէպերանընտան Զիլբօշեան Սահակ էֆ-ն-ին իմրասը թահրընտա պուլունարը հայատ զէ-վաթը համիյէթմէնտանա պիթթագ-տիմ պէտէլի թահսիլ օլունաճաղընը պէյան իլէ, պու թէշէպպուսի խայր-բէրվէրանէ վէ ինանիյէթքարանէ-յի մէտհ ու թահսին էյլէրիզ։

ՏՈՒՅՈՒՆԸ ՈՒՄՈՒՄԻՑԷԻ ՕՍՄԱՆԻՑԷ

Մեհէլլէ Իսրէնինէ կէնտ էլ

Բուսէլի չըմնարքէրէրի թահվիլաթը բիյանգօսընը 108ինճի գուրսաբ՝ ալաֆրանկա փետրվարին 1ինճի կէլէճէք չարչէպիհ կիւնիւ թամմ էօյլիին Պանգը Օսմանինին մուավէ-նէթի իլէ Զարպխանէի ամիրէտի ա-լէնէն քէշիտ օլունաճագ տրը։

Տէրսասատէթ 14/26 յունվ. 1888

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

ԽԻՎԱՍԱԻ ԱՀՎԱԼ

1887—1888

Պու սերլէվհա իլէ Շուանու մուսլիրիմիզտէն մաթպաամրդա եաղըլան պիր մէգալէ տիր։

«Սալը ճէտիտ միւպարէք օլսուն» տէրլէր։ ճաապա պունդն սալը ֆաալը վա՞ր մը տրը։ Ումումին ըզհար իթտիկէ պիր հիսսիյաթա գալգըպ մանէա վէրմէք՝ նէզաքէթէ դարշը օլտուղունը տա պիլտիկիմիզտէն, եաղընը չու գատարընը տէրիպ քի, կէչմիշտէն խօշնուտ օլունմատըղընը ղրմնէն անլաթմագ վէ կէլէճէքտէն իւմիտլէր պէքլէմէք՝ ինսան էօմիւրլէրի կեպկ միլէթլէր էօմրիւնտէ տախի հիւքմֆէրմա տրը։

Կիտէնի ունութմագ՝ կէլէնէ իլթիֆաթ վէ իւմիտ իթմէք։ պու տրը ինսան թապիյաթը։

Պիզ կէչէն սէնէ 86–87 սէնէսինի խիւլասա իթտիկիմիզ սրբատա, վաթանընմը վէ էհալիմիզ իչիւն սրբի մուսիպէմ վէ պէտապահիլրդա կէչիրիլմիշ օլան սէնէյէ՝ պիր սէնէի միւպարէքէնին խալֆի օլաճաղընը իւմիտ վէ թէմէննի իթմիշ խաիք։ Քէմալը թէէսսիֆլէ տէրիպ քի, պու իւմիտի սէնէի ճէտիտէ իւղէրինէ ճիրօ իթմէյէ մէճպուր օլմուշղտրը։

85–86–87։ պու իւշ բահմէթլինին տէ քէնտիլէրինէ մախսուս մուճիպը տէհշէթ վէ խարապկէթ կիտնէրի օլմուշ կէչմիշ տիր։

85 սեպտ։ 6 վուգուաթը վէ Նոյեմբեր 2 իլանը հարպը։

86 օգոստ։ 9 հատիսէսի։

87 փետր։ 19 իխթիլալը։

Պունլարընդ էսէր ու նէթիճէլէրի էլան պագը վէ մէվճուտ օլուպ, 1888 սէնէսինէ տէ տէվր իտիրմիշ օլտուղընտան, սէնէի ճէտիտէ՝ պու էսէրլէրի մահվ իտուպ ունութտրմայա մուգթէտիր օլաճաղ մը, եօգսա էսկիլէրինի պատարան նէվզուհուր հատիսէլէր վէ մէսէլէլէր տէ ծնլարա իլավէ՞ մի օլաճագ։

Պու սիւվալէ «Սէնէի ճէտիտէ միւպարէք օլսուն»տան պաշգա պիր ճէվապ վերէմէյիզ։

Սէնէի սապրգա իպթիտայարընտա էյի ֆէնա կիթմէքտէ իտիր։ Բրէնս Վալտէմար հագրէթլէրինին Պուլկարիսթանընն թիքէնլի քիւրսինի գապուլտէն իսթինքեաֆ իթմէսինէն սօնրա, խրգամընը պաշրմրդա չէբիպ օթուրարդ, վէ պէօյիւք էֆէնտիլէրին մերհամէթ գաբուլարընդն աչրմասընա պէքլէտիք, վէ հաթթա հալիմիզի արգ ու իֆատէ իթմէք իչիւն նէզտլէրինէ պիր տէ հէյէթը մէպուսէ իրսալ իտուպ, Վիէննա, Պերլին, Լօնտրա, Բարիզ վէ Բօմբայ տօլաշտրրտրդ, վէ աղլաշրպ սրզլաշտրդ, եավարբպ եագարտրդ, օրմատը։ պէօյիւք էֆէնտիլէրտէն պարբլարը՝ հիչ տէյիլ իսէ պիրի թէսելլի իթմէք լութֆ ու ինայէթինտէ պուլընարլար։ «Զէնկինին կէօրնիւ օլունճայա գատար ֆուգարանընդն ճանը չբգար» տէրլէր։ պու տարպը մէսէլ՝ Պուլկարիսթան իչիւն թէմամբյա հագբգաթ օլուպ, ճանընմզ սահիհէն չբգմագտա տրը։ ֆագաթ զինկին էֆէնտիլէրիմիզին կէօնիւլէրի օլամայօր։ Պիրի թէրպիյէ իթմէյէ չալըշան տիկէր պիր էֆէնտիմիզին արատրընը չէյտէ պու տրը։ Անճագ, էօյլէ գօլայ գօլայճան վէրէն թագրմոան տա օրմատրրմզտան, պու հալը սբգլէթտէն գուրթուլմագ իչիւն թէտապիրը լազմէյի տիչիւնիւր տուրուր իքէն, պիր տէ նակէհան ֆետր։ 19 Բուճուգ վէ Սիլիսթրէ իսթիլալը ապէրիսի բաթլագ վէրտի։ Պու կիպի իսթիլալլարը մուվաֆֆագիյէթ պուլմայաճագլարը՝ հիւքիւմէթին կէճէ կիւնիւզ տիգգաթը ֆէվգէլատէսինտէն վէ էքսերիյէթը էհալինին հիւքիւմէթին բօլիթիգա վէ մէսլէրինէ թէմամբյա մուվաֆքգիւլ էֆքեար օրմասընտան մալիմ իտի իսէ տէ, պու կիպի վուգուաթը միւէլլիմէ՝ քէտէր վէ թէէսսիֆը ումմիյի մուճիպ օրմասընտան պաշգա, ահվալն աղբրաշարրպ տավի մուգատտէսէ տէ մուզիրը օրմասը աշքեար տրը։ Իսթիլալ պատթրրլարդտան սօնրա, ահվալը տախիլիյէ տա զիյատէ էհէմմիյէթ վերիլէրէք, օթուրուպ տիչիւնմէք պէօյիւք էֆէնտիլէրին կէօնիւլէրինէ պէքլէմէք քէտրը ադիլ օրմատրդընա գանաամ հասրլ օլարագ, Պուլկարիսթանընն թալէնէ պօյուն էյէն մէրա պիր բրէնսին ինթիհապլյա իշթիդալ օլունտը։ Գանունը էսասի մուճիպլինճէ իքինճի տէֆա Թրնօվատա թէէմմիւ իտէն պէօյիւք միլէթ մէճլիսի՝ իթթիֆագը արա իլէ բրէնս Ֆէրտինանտ հագրէթլէրինի Պուլկարիսթան քիւրսինէ բրէնս ինթիհապ իթտիկինտէն, միւշարէլէյհ տախի էվվէլճէ վէրմիշ օլուուղը սէօզ մուճիպլինճէ ինթիհապը էհայլիյէ մուվաֆագաթ իտիպ Պուլկարիսթան աղիմէթ իտէէկինի՝ կէրէք Էպէնթարտա նէզտինէ կէօնտէրիլէն հէյէթը մէպուսէյէ վէ կէրէք ումմմի միլլէթէ պէյան իթտի։ Միւշարէլէյհ հագրէթլէրի՝ պիր միւտտէթ տահա պէօյիւք էֆէնտիլէրին միզաճլարընը խամիդաճ իթտի, պիզի թէրպիյէ իթմէյէ չալըշան էֆէնտիյէ տէ սօգուլմայա պաշատը իսէ տէ, «Նէ կիթ, նէ կիթմէ, պիրմէյիզ, սէնին իշին տիր»տէն պաշգա ճէվապ ալմատը։ Պու նէզաքէթլէրին սօնու կէլմէյէճէկինտէն, վէ պէրի եանտա քէնտիսինի ինթիհապ իտէն էհալի տէ մագամընա թէէրիֆ իթմէսինի սապրբրդլրգէա պէքլէմէքտէ պուլունտրընտան, վաթանը ճէտիտինէ ադիմէթ իտուպ զիմամը իտարէյի էլէ ալրը։ Էհալի բահմլանտը, իտարէի տախիլիյէ աղ չօգ միհվերը լալրգընտա ճէրէյան իթմէյէ պաշատը, իսիթիլալ էլալաշրլարը պիսպիթիւն զարբէտէն տիչտիւլէր, Նիզամ ու ինթիզամը ասքերի իատէ օլունտը վէ Սթամպուլօֆ վէ Մութգուրօֆ կիպի վաթանբէրվերլիքլերի չիպէհէ գալարրմայան վէ էն ֆէնա կիւնլէրտէ թիկրիպէ օրընան զէվաթը մէշհուրէ՝ իտարէի միլք վէ իտարէի ասքերիյէ պաշընա կէչտիլէր։

Հոկտեմբեր 15տէ Սօֆիատա իմթիմս իտէն Միլլէթ Մէճլիսի տախի իհթիյաճը չէտտա կէօրինէն միլքիրէ, ատալիյէ, մալիյէ, նաֆիա վէ ասքերիյէյէ տաիր պիր չօղ գանուն լաիհալարը գատալ վէ թատիդ իտէրէք, քէմալը սիւքիւնէթ վէ ինթիզամա պիրինի տէվրը իհթիմարնա խիթամ վերմիշ վէ մէպուսան էֆէնտիլէր տախի մէճմունէն մէմէքէթլէրինէ ավատէթ իթմիշլէր տիր։

Սէնէ զարֆընտա տախիլի ահվալիմիզ պու սուրէթլէ խիթամ պուլմը։ Ֆագաթ «սու ույուր տիւշման ույումադ» տէրլէր։ ահվալը տախիլիյէմիզին պու սուրէթլէ հալը ինթիզամա իֆրաղընը ահվալը խարիճիյէմիզէ պիր մէտար վէ թէէսսիրի օլամամըշ տրը։

Էֆէնտիլէրիմիզ օլան տիվէյը մուազզամա «Պուլկարիսթան մէսէլէսի» սէնիլէն չէյէ էլան պիր ուճ օրթա պուլամայօրլար։ պուլաճագլարը ուճ վէ օրթա նէ՞ տիր անլայամայօրդ։ Եկէր Բուսիա տէվլէթինի խօշնուտ իթմէքլէ ուճ օրթա պուլընաճագ իսէ, պիզիմ զարարընմզ իլէ պիր պաշգասընը խօշնուտ իթմէք բօլիթիգասընա Պուլկարիսթանն գաթան պօյուն էյմէյէճէկինի տէֆաթլէ սէօյլէմիշ օլտրընմզ միսիլու պու կիւն էնինէ թէքրար իտէրիպ։

Շու սօն կիւնլէրտէ բրէնս Ֆէրտինանտըն Սօֆիատան չգգաբրլաճաղը, վէ պու մատտէ տէվլէթլէր միյանընտա թահրը միւզաքէրէտէ օլտրընը որդճա սէօյլէնմիշ տիր։ Պրագարմ քի էհայլինին ըէյը ումմիսինէն պաշգա հիչ պիր գուվվէի մանէվիյէ միւշարէլէյհի եէրլինէն գրբրրտատամայաճագ տրը, (գուվվէի ճէպրիյէյէ սէօղիսիւզ եօգ տրը) հայտե ուճ օրթա պուլընմասը խայրը իչիւն միւշարէլէյհ թախթընտան աչաղը ալընսրն։ Մէկէրչի Բուսիանընն խօշնուտ օլմագ պիտէյն բօլիթիգասը՝ պու թէտապիր իլէ խօշնուտ օլապիլէճէք՞ մի։ Բրէնս Ալէքսանդր Պաթէնպէրկ պիր նիսմանէ տիր։ Բուսիա բօլիթիգասընը խօշնուտ իթմէք իչիւն միւշարէլէյհ ֆէտա խիրտի, ֆագաթ երնէ խօշնուտ օլընմատը։ Էկէրչի բրէնս Ֆէրտինանա իլէ պէրապէր իւչ սէնէտէն պէրու թասիսլան «վաթան վէ միլլէթ» բօլիթիգասընան վազ կէչիլէրէք, պու խօշնուտիյէթ հասրլ օլուպ ուճ օրթա պուլընաճագ իսէ, պունդն տա գաթան իմքանը օլմայրպ, օյա օյա սինկիս զօրու օլապիլիր, վէ էկէր Բուսիայը խօշնուտ իթմէք իչիւն սինկիս ուճու տա կէօսթերիլիր իսէ, պու չէյ՝ 19ընճը ասրրն մէտէնի վէ մուազզամ տէվլէթլէրինէ ազ իշկիւզարլրդ վէ չէրէֆ սապրմայաճագ տրը։

Պուլկարիսթանճա տիկէր պիր թագրմ սաչմա սաբան հավատիսաթա կէլինճէ, պու կիպի մասալարրն հագրգաթէն մասալ օլտրգլարրընը սէնէ գարֆընտա տէֆաթլէ եագմրշ օլտրընմզտան, սէօյլէնիպ կէչմիշ եախսա էլան սէօյլէնմէքտէ օլան ուրուսրասիսնլարա վէ միւպալաղալարա տաիր թէքրար լիւզումրզ իլղահթլարա կիրիչմէք խոթէմէյիզ։ չինքի Էվրօբա կավթալարընդն վէ մուխպիրէրէրինին էքսէրիսինին մարիֆէթի զամէն պու օլուպ, Տէրսաատէթաէքի պագը էճնէպի կագէթալարը տա պու իլղէթտէն պուլաչմըշլար տրը։

∴

Զբրոն վէ Թէնգրէն

Սէնէի տապրգա մահսուլաթը՝ անճագ օրթա տէրէճէյէ չբգ ապիրմիշ տիր։ Գուրադլըգ հէր թարաֆտա հիւքմֆէրմա օլտրընտան, էհլը զերրամբդն պօլ պիր մահսուլ ալապիլէճէկինէ տաիր էվվէլինտէն իթտիկի իւմիտլէր պօչա չբգմիշ տրը։ Հէյէ օթտան եանա չէքիլէն դահմէթ՝ էբէյիճէ օլուպ, սահիր սէնէլէրէ նիսպէթէն չարբրլարտան անճագ 100տէ 25 օթ պիչիլէպիլմիշ տիր։

Արբա՝ օգդասը 20—25 բարայա սաթբլտրդը հալտէ, օթ տախի ախի ֆիյաթլա սաթբլրդ օրտու միւթէահհիլտէրի՝ 27 բարայա գատար գօնթրարօ իթմիշլէր տիր։

Մահսուլաթճա օլան իխրաճաթրմզդ կէվզէք վէ էհէմմիյէթսիզ կէչմիշ օլուպ, ֆիլաթճատա տուն մէրթէպէտէ պուլընմիշ տրը։ Շէօյլէ քի, 60 լիպրա կէլէպիրը պիրինճի պուղտարը քիլօսի (էսկի 90 օգդա) կիւճ հալ 15 ֆրանգ գատար թուլթապիլմիշ տիր։

Պուլկարիսթանտան Թիւրքիյա խոխալ օլունճագ մահսուլաթըմզա 100տէ 8 կէօմրիւք ալընմասը գարարընտան՝ իլէրուտէ կէրէք ախ գուիթմզդա վէ կէրէք էհայլը զերրամզդա թէրէթթիւպ իտէճէք զարարը քիւլլի տէ եէնէ պաշգա օլուպ, իլէրուտէ պու հիհէթի իչիւն այրիյէթէն պահա իտէճէյիզ։ Իխրաճաթըմզընը միհիմմ գրամը՝ զամէն եալընընդ մահսուլաթ օլուպ, էկէր պու տա եա մահսուլաթըմզընը էհէմմիյէթսիզլիկի, եախսա սահր նէվզուհուր սէպէպլէր իլէ տիւչարը թէհլիքէ օլուր իսէ, բիացամզընը վէ թիճարէթիմիզին հալի նէրլէրէրէ ինճէճէկի գօլայճա անլաշրլրը։ Իտիալաթըմզդա կէլինճէ, սէնէ պէ սէնէ միլլին գուվվէի մատտիյսի թէհամիւլլին խարիճինտէ արթմագտա օլուպ, հէր ճրնա Ալաթրիա էմթաասը Պուլկարիսթանը տօլտուրմագտա վէ աշրպ թաշմագտա օլուպ, 10 սէնէ ագտէմ Սթամպօլ բիացասընտա կէօրինէն ագչէ պուհրընը՝ տահա պունտան պիր գաչ այ ագտէմ Պուլկարիսթանտա հիւքմինի իճրա իթմիշ տիր։

Պուլկարիսթանտա մէյտանը թէտավիւլտէ կէչիպ արանրլան ադչէ՝ լիրաի Օսմանի վէ Ֆրանսըզ ալթունը օլուպ, Պուլկարիսթան ագճէսի օլան կիւմիշ ֆրանգ վէ Բուսիանընն գարպօնը բիացայա հէյմէքտէ իտիրլէր։ Պիր արա կիւմիշ գարպօն 18 ղրշ։ հիսապլյա լիրաի Օսմանի 145 ղրշ։ա գատար ֆրբրլաաը։ մուախխարէն գարպօն 15 ղրշա տիշտիս, վէ էն Նիհայէթ հիւքիւմէթ՝ գարպօնը պիւսպիթիւն թէտավիւլտէն մէն իտիպ, պու կիւնքի կիւն կիւմիշ ադճէ օլարագ բիացատա եալընընդ Պուլկար ֆրանգը մէվճուտ տրը։

Լիրաի Օսմանի 22։70տէ եանի 113½ ղրշտա գարար գրբրպ, էլեէվմ բիացա պու ֆիյաթտա տրը։ Գարպօն քիտիլէն եատագ իտիպ օլուպ, հիւքիւմէթ եէտունտ մէվճուտ 300000 գատատ գարպօն՝ եէնի ֆրանգ տարպ իտիլմէք իչիւն խաղինէտէ հրֆզ իտիլմէքտէ տիր։

Բիացամզդտա մէճիտիյէ չօգլուգ պուլունմագ իսէ տէ, Սթամպօլ կազէմգաբընընն վէրտիքլերի հավատիս մուզայիրինտէ օլարագ նէ՛ թէտավիւլտէն մէն իտիպ տիր վէ նէ տէ 16 ղրուշ ֆիյաթը գամի գօնուրմրշ տրը։

∴

Հ-ուէեր

Սէնէ զարֆընտա Պուլկարիսթանընն պագը չէհրիլէրինտէ, պագը միրի էպնիյէլերի վէ էզճիմէք Բահովիցա չէհրինին պիր գրսմը միհրիբէգ օլտուգլարը միսիրիս, պու տէֆա Շուումու չէհրինին միքէլլէֆ հիւքիւմէթի գօնագը տախի եանրպ քիւլ օլմուշ տրը։

Շէօյլէ քի կէչէն դեկտեմբերին 10ընճը կէճէսի սաաթ 5 պուշուգ բատտէլերինտէ մէգբիւր պինանընն իքինճի գաթընընն պիր օտաբընտան հարիգ զուհուր իտէրէք աղ վագթ զարֆընտա թէրմիլ պինայը սարմշ, վէ իթթֆաք միմքին օլամայարագ պէշ սաաթ զարֆընտա օլ միքէլլէֆ պինանընն թաշ վէ թուղա եէրընթընընտան պաշգա պիր էսէրի գալմամշ տրը։

Եանկընընն սէպէպը զուհուրի՝ սօպա օճագլըզը տիվարընտա պուլընան հաթըլարընն բարամանընտան իլէրի կէլմիշ տիր։

Պիր գաչ կիւն ագտէմ գըշընն քէսպը չիտատէթ իթմէսի, վէ եաղան քիւլլիյէթլի գար վէ սօսլըգար թէէսիրինտէն մէմուր էֆէնտիլէրին չօգճա իչիմէյէրի թապիի պուլընմասընտան նաչի, կէօրունիւշտէ սօպայա պիր ադ չօղ խրզմէթ իտիլմէկինտէն, տարէի հիւքիւմէթ էյիճէ ըսընրպ պիթմիշ տիր։

Մէգբիւր պինա իթթիխալինտէ մուվագգաթ հապսխանէ, պիր գաչ սէնէ ագտէմ միճէտտէն ինչա ի տիլէն քեարկիր խաղինէ օտասը, դարընը՝ տահա պունտան պիր գաչ այ ագտէմ Պուլկարիսթանտա հիւքմինի իճրա իթմիշ տիր։

Պուլկարիսթանտա մէյտանը թէտավիւլտէ կէչիպ արանրլան ադչէ՝ լիրաի Օսմանի վէ Ֆրանսըզ ալթունը օլուպ, Պուլկարիսթան ագճէսի օլան կիւմիշ ֆրանգ վէ Բուսիանընն գարպօնը բիացայա հէյմէքտէ իտիրլէր։ Պիր արա կիւմիշ գարպօն 18 ղրշ։ հիսապլյա լիրաի Օսմանի 145 ղրշ։ա գատար ֆրբրլաաը։ մուախխարէն գարպօն 15 ղրշա տիշտիս, վէ էն Նիհայէթ հիւքիւմէթ՝ գարպօնը պիւսպիթիւն թէտավիւլտէն մէն իտիպ, պու կիւնքի կիւն կիւմիշ ադճէ օլարագ բիացատա եալընընդ Պուլկար ֆրանգը մէվճուտ տրը։

Լիրաի Օսմանի 22։70տէ եանի 113½ ղրշտա գարար գրբրպ, էլեէվմ բիացա պու ֆիյաթտա տրը։ Գարպօն քիտիլէն եատագ իտիպ օլուպ, հիւքիւմէթ եէտունտ մէվճուտ 300000 գատատ գարպօն՝ եէնի ֆրանգ տարպ իտիլմէք իչիւն խաղինէտէ հրֆզ իտիլմէքտէ տիր։

Բիացամզդտա մէճիտիյէ չօգլուգ պուլունմագ իսէ տէ, Սթամպօլ կազէմգաբընընն վէրտիքլերի հավատիս մուզայիրինտէ օլարագ նէ՛ թէտավիւլտէն մէն իտիպ տիր վէ նէ տէ 16 ղրուշ ֆիյաթը գամի գօնուրմրշ տրը։

∴

Հ-ուէեր

Սէնէ զարֆընտա Պուլկարիսթանընն պագը չէհրիլէրինտէ, պագը միրի էպնիյէլերի վէ էզճիմէք Բահովիցա չէհրինին պիր գրսմը միհրիբէգ օլտուգլարը միսիրիս, պու տէֆա Շուումու չէհրինին միքէլլէֆ հիւքիւմէթի գօնագը տախի եանրպ քիւլ օլմուշ տրը։

Պինանա հասրլ օլան զարար զիյան՝ գաղա միհէնտիսի թարաֆընտան վէրիլէն պիր ըարօրթօ մուճիպինճէ 65000 ֆրանգ սան իպարէթ օլուպ, մէպլաղը մէգգուբրն 50000 ֆրանգը Տաչիա Բօմանիա սիկուրթա գումբանեասը թագմին իտէճէք տիր։ Թէքմիլ զարար զիյան 100000 ֆրանգա պալիզ օլմագտա տրը։

Տաչիա Բօմանիա սիկուրթա գումբանեասընն Միլլի Պանգատա 300000 ֆրանգ տէբզիթօսը վար տրը։

∴

Պ-ուկ-ա Լ-ա-ա-ը

Պուրկազտա եէնի վէ դանլը պիր վագատա տահա զուհուրա կէլմիշ տիր։ Շէօյլէ քի, կէչէն դեկտեմբերին 23ինճի սապահընը, Եուկա-խամիտտ պիր Եուման վաթօրը Պուրկազ չէհրինին Քէօրիա-Պրունը տէնիլէն ճիհէթինէ եանաչարագ, սապրդ Բուս եիւզպաշընը Նապօգօֆին վէ սապրդ Պուլկար զապիթի Ֆոյանօֆին թահթը գօմանտանլարընտա օլարագ 70 քիչիտէն իպարէթ պիր չէթէ չբգարը։

Զապրթանը մէրգումանտէն Նապօգօֆ՝ զամէն Պուլկար օլտուսընտա պուլընմշ օլուպ, փետր։ 19 իխթիլալընտա վէ հէյէթը նիյապէթ ալէհինտէ էբէյիճէ իշկիւզարլրդտա պուլունարագ, Բուսիա թէպասը օլմասը սապէսինտէ գուրբունա տիզիվմէտէն գուրթուլմուշ ըտր։ Պօյանօֆ իսէ, իքի այ ագտէմ Էսկի-Զաղրատա իսթիլալ չբգարմայա չալըշմշ, ֆագաթ մուվաֆֆագ օլմատրդընտան, ֆիրարա գարար գրբրպ, Մուսթաֆա Բաչատա մէմուրինը Օսմանիյէյէ թէսլիմ օլարագ Սթամպօլա կէօթիրիլմիշ իտի։

Մէրգում՝ պու տէֆա Նապօգօֆ իլէ պիրլէշէրէք, թահթը գօմանտանլարընտաքի չէթէյի թէրթիպ իտուպ, բրէնս Ֆէրտինանը թախթընտան աչաղը ալմագ իչիւն Պուլկարիսթանա չբմագան օլմուշլար տրը։ Էօյլէ եա՝, պաշգասընդն եաբմասորդընը պունլար եաբամազլար մը։ պիր իշարէթ՝ Պուլկարիսթան էհալիսինի այաղա գալտրրրպ հիւքիւմէթի տէվիրթմէյէ քէտֆի տիր։ ֆագաթ պիր չօղ տէֆա եարմշ օլտրդլարը հիսապլար կիպի պու հիսապ վէ իւմիտլէրի տախի ճրդ չբգտրդընտան, զարէթի վէ վաթանէրէվերլիքլերինէ գուրբան կիթմիշլէր տիր։

Կէօրինիյտէ Պուլկար հիւքիւմէթի՝ էվվէլինտէն պու պապտէ պաղը մարիւմամի ախղ իթմիշ օլտրընընտան, թէտարիքտէ պուլընմշը վէ չէթէ գարայա չբգրպ չէհրէ եագլաշմայա նիյէթ իթմիշի զէման, պիր պէօյիւկ

ՄԷՃՆՈՒՆԷԼԷՐ ԹԱՊԻՊ

ՄԻՒԼԼԻՖԻ

ԳՕԴԱԼԻԷ ՏԷ ՄՕՆԹԷՐԼԷՆ

ՄԻՒԹԷՐՃԻՄԻ ԱՆՏՈՆ ԱԼԻՔ

Ֆապրիս։—Նէ՞ սէօյլէյիմ։

Պանքէր։—Ֆիքրին նէ իսէ տօպրուսընը սէօյլէ, կիտէյի՞մ մի, տուրայը՞մ մը։ պիլիրսին քի սանա էմմիյէթիմ վար, նէ քի տէր իսէն օնը եարաճաղըմ։

Ֆապրիս։—Հագգընտա տէրքեար օլան էմմիյէթինիզտէն տօլայը միւթէէքքիւրիմ, լաքին պէնի ալիմ պիր մէսուլիյէթ ալթընտա պրրագբյօրսընըզ։

Պանքէր։—Մէսուլիյէթի գապուլ իթմէմ, իչին հէր ճիհէթինի տիւշիւն վէ բէյին նէ մէրքեզտէ իսէ սէօյլէ։

Ֆապրիս։—Նէ՞ բէյ վերմէյէճէք օլուր իսէն պէնի բէնճիտէ իտէրսին։

Պանքէր։—Պիր բէյ վերմէյէճէք օլուր իսէն պէնի բէնճիտէ իտէրսին։

Ֆապրիս։—Էօյլէ իսէ պէրապէր տիւշիւնէյիմ, սէյահաթ գաՀ կիւն սիւրէր։

Պանքէր։—Տօգուզ կիւն։

Ֆապրիս։—Ագիմէթ վէ ավտէթ օն սէքիզ կիւն տիմէք, պու իչի պիթիրմէք իչիւն Նիւ Եօրգտա գաՀ կիւն գալմանընը կյճապ իտէր։

Պանքէր։—Էն չօղը պիր հաֆթա։

Ֆապրիս։—Օն սէքիզ եէտի տահա եիրմի պէշ, կէնիշ կէնիշ օթուզ կիւն տիմէք։

Պանքէր։—Թագրիպէն։

Ֆապրիս։—Թէրէտտիւտինիզին էն պաշլըճա սէպէպի էէնկէյմտէն այրըլմագ իսթէմէնիզ տիր։

Պանքէր։—Էվվէթ։

Ֆապրիս։—Մատամ քի բէյիմի սէրպէսթճէ սէօյլէմէք իճապ իտէյօր, իչթէաՀԶգ աչըղա սէօյլէյիմ։ Եէնկէմին հալի թէէկիլէլի տէյիլ տիր, հաթթա բէք էյի տիր։ միւատէթը գալիլէ զարֆընտա քեամիլէն էյի օլաճաղընա շիսպհէ եօգ, լաքին հէքիմ պու կիւն ենէ տիյօր իտի քի, պիր այա գատար տահա սիզին խասթախանէյէ կիտիպ կէօրմէնիզ մուվաֆքգը մասլահաթ օլամազ։ Շու հալտէ եա եագընտա եա ուզագտա պուլընմըշընընը սիզին իչիւն միւսավի, խուսուսըյլա եօլճընընը իթմէքէ վէ իչէրինիզ իլէ մէշղուլ օլմագ զիհնինիզի տաղընթրրը վէ էյլէնտիրիր։ Ավտէթինիզտէ խասթամընը քեամիլէն էյիլէշմէք օլմասա պիլէ եագլաշմէք օլուր, վէ հէքիմին թէնպիհինին տէ հիւքմի գալմազ։

Պանքէր պիրազ սիւշիւնմիւքտէն սօնրա։—Պունլար հէր տօպրու, հիչ տէյճէք եօգ։ տիմէք քի կիթմէյի՞ մի նասիհաթ իտէյօրսընը։

Ֆապրիս։—Մէվզուը պահս օլան մէպալիզ օ տէրէճէ ճէսիմ տիրլէր քի, սիզտէն զայրրը իչիւն պէօյիւք պիր սէրվէթ սայըլը։ . . . Էտմէնին մէնաֆիինի ֆէտա իթմէկէ հագգընընը վա՞ր մը տրը։

Պանքէր։—Թէրէտտիւտ իթմէմին սէպէպի եալընընը Ժան իչիւն տէյիլ, տահա զիյատէ Էտմէ իչիւն տիր։

Պանքէրին շու սէօզլէրի սէօյլէտիյի սրրատա Էտմէ օտատան իշէրի կիրիպ, քէնտինտէն պահս օլընտրընը իչիթիտիքտէ կիւլէրէք։—Պապաճընըմ, պէնտէ՞ մի պահս իտէյօրսընը։

Ֆապրիս։—Տայրճընըմ, զանն իտէրիմ քի Էտմէյէ մէսէլէյի տշմագ խայրը օլուր։

Պանքէր մուսթասարէն քէյֆիկէթի գընը Էտմէյէ անլաթը, վէ սէօզու պիթիրէճէյի սրրատա։—Եկէր պիր մահ գատար Բարիստէն մուֆարէգաթ իտէճէք օլուր իսէմ, սէն եալընընդ գալաճագընը, պու տա պէնի բահաթրընդ իտէյօր։

Էտմէ։—Նիչի՞ն, պէն պուրատա Ֆապրիս իլէ գալամա՞ղ մը։

Պանքէր։—Պունտա տա պիր միւշքիլաթ վար։

Էտմէ։—Հանկը՞նը։

Պանքէր։—Եկէր կիտէճէք օլուր իսէմ, Ֆապրիսի տէ պէրապէր կէօթիրմէկէ մէճպուր օլաճաղըմ։

Ֆապրիս։—Պէնի՞ տէ մի պէրապէր կէօթիրէճէքսինիզ։

Պանքէր։—Էվվէթ, Ֆապրիսիմ, շու կիւնլէրտէ պաշըմա կէլէն ֆէլաքէթլէր պէնի զիյատէսիյէ մուզաարրպ իթտիլէր, պու գատար ուզուն պիր եօլճըլըզը եաընընդ պաշըմա իճրա իտէմէյէճէյիմտէն, պանա բէֆգաթ իթմէնի խթէյէճէյիմ։

Շու արալըզ Բարիստէն մուֆարէգաթ իթմէսի Ֆապրիսին իչինէ հիչ ույմատրընտան, պիրազ ճանը սրգըլըպ տայրսընը չու թէքլիֆինի նէ վէճհ իլէ բէտտա իտէպիլէճէյինի տիւշունմէկէ պաշլատը վէ եօլճըլըզ իթմէսինի տայրսընա նասիհաթ իթտիկինէ բէչիման օլտու։

Ֆապրիս։—Նէրէյէ կիտէճէք օլսանըզ սիզլէն տայրըլմայաճաղըմա էմին օլուուզ։

Պանքէր։—Օնա շիսպհէմ եօգ, լաքին Էտմէյի նէ եարաճաղընընը տիւշունէլիմ։ Էտմէյի պու կվտէ եալընընդ պրագմագ գապիլ տէյիլ։

Ֆապրիս։—Պիր գաչ հաֆթա գատար կիտիպ Սէն—Մանտէսէքի մէքթէպինտէ գալամա՞ղ մը։

Պանքէր Ֆապրիսին շու բէյնին թասսիգ իտէճէյի սրրատա, Էտմէ պունա վագրթ պրագմայրպ։—Եօգ, եօգ, պապաճընըմ, բէնճա իտէրիմ քի պէնի թէքրար մէքթէպպէ կէօնտէրմէյէսին, պիլմիշ օլաբն քի սրգընթրմտան էօլիւրիւմ։ սէնին իլէ պու գատար վագրթ եաչատրգտան սօնրա, նասը՞լ կիտէրիմ տէ եէնէ օ քիչիւք չօճուգլարրն իչինէ կիրէպիլիրիմ։

Պանքէր։—Օ հալտէ պու ճիհէթի պէրթարաֆ իտէճէյիմ։

Ֆապրիս։—Մատամ Ժագ Լըֆէպրին Էտմէյի եանընա ալմաղա բազը օլաճաղընա էմինիմ։

Պանքէր։—Պունա պէն տէ էմինիմ։ լաքին օ ճիհէթի թէրվիճ իտէճէք օլուր իսէմ, օնլարա տա պագը թաֆիլաթ վերմէք իչմասլ իտէր, պունը տա պէն իսթէմէմ։ պէնիմ էնանի զայպուսլիթիմտէ գըզըմը վալիտէսինին եանընա կէօնտէրմէյտիյմէ թէճճիպ իտէրլէր իսէ հագգլարը եօ՞գ մը տրը։

Ֆապրիս։—Շու միթալանընը բէք տօպրու տրը։

Էտմէ։—Ա՜հ, պապա, խաթրըմա պիր չէյ կէլսի քի, էն էյիսի պու տրը։

Պանքէր։—Նասը՞լ։

Էտմէ։—Օթէօլտէքի խասթախանէ տրշարտան ատամ տա գապուլ իտէյօր։

Պանքէր։—Շիսպհէսիզ։ . . հէքիմին թէտավիսինէ միհրթաճ օլան պիր թագըմ պիչարէ գարբլարը տա գապուլ իտէրլէր։

Էտմէ։—Օնլարտան պաշգալարընը տա գապուլ իտէպիլիրլէր։

ասքէր վէ ժանտարմալար վէ սիլահ-լանմըշ պիր թագրմ էշալի՝ իւզէրլէ-րինէ վարըպ, թարաֆէյնտէն սիլահ իսթիսալինէ պաշլանըլարագ դանկը պիր միւտարէպէ վագը օլմուշ տըր։ Իշպու միւտարէպէտէ պիշարէ Պայ-նոֆ գուրպան կիթմիշ օլտուղը մի-սիլը, մէգքիւր չէթէտէն 40 քիչի գատարը տախի էօլիւր վէ եարալա-նը, պիր գաչը թուԹուլը, վէ պագը գալանչար տա թաչը կիպի գաչրպ գուրԹուլրլար։

Տէսթրէս օլտրղրմըգ թաֆսիլաթը բէսմիյէ պունտան իպարէթի օլար-ղընտան, չիմտիլիք պու գատարէդ պիր իշլրը իւէ իթթիֆա իթմիշլիգ տիր։

* *

Մէլլէթ

Թիւլատա իտէճէք հիշ պիր շէյի-միզ եօգ տըր։ Էսկի համիմատ էսկի թաս։ Կիւն պէ կիւն, սէնէ պէ սէ-նէ, մանէն վէ մատտէյէն տիւշարը թէտէնին օլան պիր ճէօմատթէն խիւլասան ահվալը նէ՞ օլապիլիր։

Մէքթէպլէր՝ աղշամ ասպահ այը-լրպ գալանմագտա, բարաղրալ՝ բի-լիսէլէրինէ կիրիպ չըգմագտա, թա-գական թորհուրդլար (պունէլարտան պաղրլարը՝ սէնէնին ատօրթ մէվսի-մինտէ տէյիշիր, պաղրլարը տա գայ-տը հայաթ ֆէրմանրնա մալիք տիր-լէր) բաղար վէ եօրթու կիւնլէրի թօրքանըպ, միլլէթին մատտի վէ մանէվի թէրագդրսը խուսուսարնա միշավէրելէր իմմէքտէ, իքիտէ պիր-տէ պիր վարդապետ եախօտ բա-բաղ՝ Պուլկարիսթանը տօլայարագ, չու եա պու մահալ վէ մագսէտ ի-չիւն իսանէ թօրքամագտա, վէ զալ-բիհիւմ վէ զալբիհիւմ։ Պունլարրն քեֆֆէֆսի մէ յտանտա օլտուղը հալ-տէ, պիզիմ դադրպ տա միլլէ-թին թէտէննիսի կիպի պիր լաֆ-ղը աղղրմըղա արմամրպ տա աղ-քիւսթախլրգ տէյիլ իսէ տէ, նէ՛ չարէ քի՝ պիզիմ զանն ու իթիֆա-տրմիզ պու մէրքէզտէ օլուպ, կէլէ-ճէք վագթ իչիւն տէ պիր իւմիտ քէօչէսի կէօրէմէյօրը։

Պաղը ագըլրար վէ միլլէթ խա-յինէրի՝ մի տէսէմ, նէ տէսէմ պիլ-մէմ, կէօրիւնիւշտէ հէր իւմիտլէրի-նի Պուլկարիսթանա պիր առաջնորդ կէրէկսի իւզէրինէ պունա իթթիֆրլէ-րինտէն, իրիտէ պիրտէ կաղէթա-լարտա վէ Բուլղարիսթանէյէ պիր ա-ռաջնորդ թայինի խուսուսնտան պահս իթմէքտէ տիրլէր, վէ զանն իտէրիմ քի, Բաթրիարխանէտէ պու սէպէբտէն ճէսարէթլէնէրէք, Դեր-Բուսճուղլեան Գէորգ վարդապետէ Պուլկարիսթան էրմենիլէրի առաջ-նորդը սրֆաթրը վէրտի։ Մուսախ-խէրէն բահիպը մամանիէյէ՝ Գայ-սէրիյէ առաջնորդլըղնա ինթիսապ իտիլտիկինտէ, պու գարար սույա տիւշտի, պու տա օլմատը, թէք-բար Պուլկարիսթան առաջնորդը-ղընտան պահս օլընպ, բուհանիի մումայիլէյէին անգարիպ թէչրիբի ի-տէճէյի՝ կաղէթալարը միլլիյէ հա-վատխաթընտա կէօրիւմիւշ իտի։ Պիզ պու մանօվրալարա թէճճիպ իտէրէք, էկէր սահիհէն էօյլէ պիր ղարար վար իսէ Բուսճուղլեան կի-պի ադիլ վէ սահիպը թէճճիրպէ պիր բուհանինէ պիր տէֆա Պուլ-կարիսթան էշալիսի ըէյլինէ մուրա-ճաաթ իթմէքսիզին նա՞սըլ պէօյլէ պիր մէմուրիյէթ դապուլ իտէր օլ տուղընա իսթիղրաղ իտուպ տուրուր էքէն, տահա ղարիպի զուհուր իթ-տի։ Կէօյա Բուսմանիա էրմէնիլէրի՝ Գեր-Խորէն Նար-Պէյ Արքեպիսկո-պոսը քէնտիլէրինէ առաջնորդ թա-յին իթմիշ օլտրգլարընտան, բու-հանիի մումայիլէյէ տախի դապուլ իթմիշ, վէ պու պապտէ Բաթրիարք-խանէտէ միւզաքէրաթ ճէրէյան իթ-մէքտէ իմիշ։ Պու խուսուս կէրէք Խորէն Եպիսկոպոսըն թահրիրաթլա-ըընտան վէ կէրէք Կրօն։ Ժողովին միւզաքէրաթը նէչրիյաթընտան ան-լաշըլմըշ օլուպ, կիզլի գաբալը եէրի դամմամըշ տըր։

Նասըլ քի տէտիք, պու հալէր՝ պիզ բէք զարիպ կէօրիւնիյօր։ Պուդ-բէշտէն ալտրղրմըղ մալիւմաթլար՝ (քի Առաջնորդլըգ քիւրսիսի թապիի շէհրը մէգքիւրտէ պուլընմասը լա-զըմ կէլիր) կաղէթալարտա նէչը օ-ղընան հավատխաթա մուվաֆրգ կէ-լէմէմէքտէ տիր։

Խորէն Եպիսկոպոս՝ Պուլկարիսթան վէ Բումանիայը զիյարէթ իթտիկին-տէ, պու իքի մէմլիքէթ իչինտէ պիր-լէշմիշ պիր առաջնորդլըգ թէէսիսի թէքլիֆինտէ պուլընմըշ իսէ տէ, մուվաֆֆագ օլամամըշ բար։ Պիզ՝ օ վագթ ուղուն պօլու պու մատտէ-տէն պահս իթմիշ օլտրղրմըղտան, թէքէրրիւրինէ լիւզում կէօրմէյիղ-ֆագաթ շուրասընա թէճճիւպ ի-տէրիղքի։ Պուլկարիսթան եախօտ Բումանիատա առաջնորդլըգ իմմէք պու գատար էհէմմիյէթլի վէ եաղը պիր չէշ մի տիր քի, Անատօլու թեմ-լէրինին եիւզ պինլէրճէ էհալիսի թա-բաֆրնտան առաջնորդ ինթիսապ օր-նրպ չաղրըլտրգլարը հալտէ, կէօնա-կէմ էօզրէր իլէ գապալ իմմէյիպ, իքիտէ պիրտէ Պուլկարիսթան եա-խօտ Բումանիա առաջնորդլըղնը եօգլարլար։

Հէր նէ հալ իսէ, պու մանօվրա-լարա չիմտիլիք սիւքիթ իտէրէք, սըրասը կէլտիքատ բէրտէյի գալար-բաճաղրլ։

* *

Զէյտ—Պու կիւն թէքմիլ Պուլկարիս-թանտա թահրիրը նուֆուս իճրա օր-ընրպ պիթմիշտիր։ Կիւն էվվէլիսինտէն նէչը օրնան թալիմատլար մուճի-պինճէ քեֆֆէֆի քէօյ վէ գասա-պաշարտա, 20տէն 100 խանէյէ գա-տար թահրիր մէմուրլարը Պայն ի-տիրմիշ, վէ հէր պիր խանէ վէ նու-ֆուս պաշնա մախպու սթաթիս-թիգ պէյանանամէլէրի թէվզի իտիլ-միշ իտի։

Եէնի սէնէյէ գարշը կէճէնին եա-բրսընտան պաշլարագ, պու կիւն էօյլէնէ գատար եանի 12 սահաթ զարֆընտա թէքմիլ Պուլկարիսթան էհալիսինին թահրիրը նուֆուսը իճ-րա օրընրպ պիթմիշ տիր։

Էն սոն ուսուլ իւզրէ մունթազա-մէն իճրա իտիլէն իշպու սթաթիս-թիգ՝ հաղրգաթէն շայանը զիրը օ-լուպ, միլքիմիզ իչիւն էհէմմիյէթը մախսուսէյի հայիզ տիր։

ԻԶՄԻՐ

Իզմիր Առաջնորդ Մուրատեան Ց. Մելքիսեդեկ Սրբազան հաղրէթ-լէրինին իսթիֆասնա տարի Իզմիր Գաւառ. Եւրոպի ժողովրդն դեկտ. 4 իճթիմարնտա ճէրէյան իտէն վէ շայանը միւթալէա օրան միւզաբէ-բաթը զապիթնամէսի Աբեղեան Մա-ղալը դեկտ. նիսսէսինտէ կէօրիլ-միշ օլմաղլա, զապիթնամէի մէգքիւր պէր վէճէնը ամի անէն նագլ ու տէրճ օլունմըշ տըր։

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԻՍՏ

ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ ԶՄԻՒՐՆԻՈՑ

Ո-ՐԲ-Ի 4 դեկտ. 1887 յԱ-ՌՆԵՐԳՐԱՆ

Օրակարգ.

Հրաժարական Ադն. Առաջնորդ Ս. Հոր

Ատենապետ

Մեծաչուք Կարապետ էֆ. Արապեան

Մեծ. Ատենապետն ատեանը բացաւ ժամը 4ին ի ներկայութեան մեծագոյն մասին երեսփոխանաց, եւ վասն բացակայութեան Ս. Նախագահի առժամեայ նախագահ կարգեցաւ Արժ. Տ. Յովհաննէս քահանայ Մինասեան։

Սոյն միջոցին 10ի չափ անհատներու կողմանէ հարցում եղաւ թէ նիստը դռնընփակ թէ դռնբաց պիտի ըլլայ, եւ եթէ դռնբաց է, կը փափաքին ներկայ գտնուիլ Պատասխան տրուեցաւ իրենց թէ ժողովին որոշումը պահ մ'առաջը կը յայտնուի իրենց։

Ատենապետ էֆէնտին ըսաւ որ նախորդ նստի արձանագրութիւնը կարդացուի, եւ եթէ դիտողութիւն չմ'ընող կայ, թող խօսի։

Բոլոր Երեսփոխանք յայտարարեցին թէ նախորդ նստի ատենագրութիւնը Արեւելեան Մամլոյ մէջ կարդացած են եւ որ եւ է դիտողութիւն մը չունին։ Հետեւաբար վերտին կարդալ հարկ չը տեսնուելով, ընդունուեցաւ եւ դիւանը զայն վաւերացուց։

Մեծ. Ատենապետ էֆ.—Պատուարժան Երեսփոխանք գիտեն արդէն Օրակարգի խնդիրը, որ է Ամեն. Սրբազան Առաջնորդ Հոր հրաժարականն յԱռաջնորդութենէ Զմիւռնոյ։

Լոր. Պալիոզեան էֆ.—Մեր այսօրուան նստի մէջ նկատելու խնդիրն որքան փափուկ՝ այնքան ծանրակշիռ լինելով կ'առաջարկեմ որ նիստը դռնփակ ըլլայ։

Սոյն առաջարկը միահամուռ ձայնիւ ընդունուելով, քէհեա Մկրտչի միջոցաւ ըրկուեցաւ վարը սպասող անհատից թէ նիստը դռնփակ է, եւ Ամեն. Սրբազան Հոր հրաժարագիրը կարդացուեցաւ։

Պատէն հրաժարագրին.

Մեծաչուք Կարապետ էֆ. Արապեան, Ատենապետ Գաւառ. ժողովոյ Զմիւռնիոյ։

Ներկայիս կը յայտնեմ թէ՝ կը հրաժարիմ Զմիւռնիոյ Առաջնորդական պաշտօնէս՝ մատուցանելով գոհունակութիւնս եւ օրհնութիւնս ինչպէս Պատկառելի Երեսփոխանութենդ, նոյնպէս եւ բովանդակ սիրելի Հօտիս, որոյ հովութիւնը վարեցի շուրջ տասն եւ մի տարի։

Աղօթարար

վասն լուութեան Ազգիս

ՄԵԼՔ. ԵՊՍ. ՄՈՒՐԱՏԵԱՆ

2 դեկտ. 1887

Զմիւռնիա

Այս հրաժարագրին ընթերցումէն ետք, Սրբազան Առաջնորդին կողմէ գիր մ'եկաւ յանուն Մեծ. Ատենապետ էֆէնտիի ժողովոյս եւ կարդացուեցաւ։

(Օգոյանլարը՝ մալիւմի օլտուղը վէճճէլէ, Իզմիր Սրբազան Առաջնորդրնին մէղրիւբ քեղրընին սուրէթի կաղէթամրզին 773 նումէրօլը նիսսէսինտէ միւնտէրիճ տիր։)

Սոյն պահուն վարը գտնուող անհատից կողմէ մէկը դալով ըսաւ, թէ ժողովը չեն ճանչնար։ Վասն. Մատթէոս էֆ. Պալիոզեան խօսք առնելով, առաջարկեց պատասխանել թէ ժողովս, ըստ Սահմանադրութեան կազմուած լինելով, նիստ կը կազմէ, եւ եթէ իրենք դիտողութիւն կամ բողոք մ'ունին կարող են Ազգ. Պատրիարքարանի կամ կառավարութեան դիմել։ Մեծ. Ատենապետ էֆէնտին ժողովին հաւանութիւնը առնելէ ետեւ, նոյնը հաղորդեց պատգամաւորին։

Մեծ. Ատենապետ.— Ամեն. Սրբազան առաջնորդի հրաժարականի մասին, կը հրաւիրեմ պատուարժան Երեսփոխանները իրենց կարծիքը յայտնելու։

Գ. Զէյնէլեան էֆ.— Ինչպէս յայտնի է, բոլոր Երեսփոխանաց վրայ խորին տպաւորութիւն ըրաւ մեր Սիրելի Ամեն. Սրբազան Առաջնորդին երկու հրաժարագիրներու ընթերցումը։ Աւելորդ կը համարիմ հոս մի առ մի համրել այն ամէն անգին ծառայութիւնները զոր այս բարձրատիճան եւ տաղանդաւոր Եկեղեցականը նուիրեց 11 տարիէ ի վեր ոչ միայն Իզմիրի, այլ նաեւ բոլոր Հայոց, ուստի կ'առաջարկեմ մերժել իր հրաժարականը։

Լոր. Պալիոզեան էֆ.— Զիրկնկիրեան էֆէնտիի առաջարկը երկրորդելով, կը յաւելում թէ, մեր Սիրելի Առաջնորդն ամէն համակրանաց արժանի եղած է, և յայտնի է որ վերջին կիրակի օրը ոմանց կողմէ եղած անարգանաց համար վշտանալով կը հրաժարի, Բայց ժողովս, որ Նորին Սրբազնութեան նախագահութեան ներքև աշխատած և լիօրէն դնահատած է նորա վարչական հաղուագիտութիւնը, պէտք է որ մերժէ նորա հրաժարականն և խնդրէ եւ առնուլ զայն և շարունակել իր աղդօգուտ հովուական պաշտօնն։

Մ. Սէրգեան էֆ.— Բոլորովին համամիտ եմ մեր ազգասէր և անձնադիր Ամեն. Սրբազան Առաջնորդին հրաժարականը մերժելու առաջարկող Երեսփոխանաց, և տարակոյս չունիմ որ սոյն ժողովոյս մէջ ոչ ոք տարբեր կը մտածէ այս մասին։

Ամեն կողմանէ հաւանութեան նշաններ։

Մեծ. Ատենապետ էֆ.— ժողովոյս տրամադրութիւնները թէև յայտնի են, բայց և այնպէս պարտք կը համարիմ քուէի դնել հրաժարականը ընդունելու կամ մերժելու խնդիրը։

Բոլոր Երեսփոխանք ոտք ելնելով ճեռամբարձ մերժեցին Ամեն. Սրբազան Առաջնորդին հրաժարականը։

Պ. Տէլլէրեան էֆ.— Քանի որ միահամուռ ձայնիւ մերժուեցաւ Նորին Սրբազնութեան հրաժարականը, կ'առաջարկեմ անմիջապէս պատգամաւորութիւն մը կազմել, որ սոյն որոշումը հաղորդէ Նորին Սրբազնութեան և յորդորէ որ ի սէր ազգին եւ առնու իր հրաժարականը։

Սոյն առաջարկը ընդունուելով պատգամաւորութիւն մը կազմուեցաւ որոյ անդամք ընտրուեցան։

Արժ. Տ. Յովհաննէս քհնյ. Մինասեան Աւագագոյ Նախագահ

Մեծ. Կարապետ էֆ. Արապեան Ատենապետ Գաւառական Ժողովոյ

Մեծ. Թադէոս էֆ. Արապեան Ատենապետ Գաւառական Ժողովոյ

Մեծ. Յակոբեան էֆ. Պալըգճեան Ատենապետ Քաղաքական Ժողովոյ

եւ անմիջապէս յատուկ կառքով դնացին Վասն. Մատթէոս էֆ. Պալիոզեանի ծովեզերեայ ապարանը ուր հիւրընկալուած է Նորին Սրբազնութիւն։ Իսկ Մեծ. Փոխ. Ատենապետ էֆ. դադարուաւ ժողովոյս ասպտելու համար պատգամաւորաց վերադարձին։

Մէկ ժամ ետքը վերադարձան պատգամաւորք եւ Մեծ. Ատենապետ էֆէնտին ատեանը վերստին բանալով հաղորդեց պատգամաւորութեան արդիւնքը։

Մեծ. Ատենապետ էֆ.— Պատգամաւորութիւնն իմ բերնով յայտնեց Նորին Սրբազնութեան Գաւառական ժողովոյ միահամուռ մերժումը և արտայոյզ խօսքերով խնդրեց որ ի սէր ազգին հաճի ետ առնուլ իր հրաժարականն և վերադառնալ իր Առաջնորդական Աթոռը։ Բայց Նորին Սրբազնութիւնը պատասխանեց։

«Անպատմելի գոհունակութիւնն կը յայտնեմ Պատ. Երեսփոխանութեան սրտագին և անդին զգացմանց մասին, բայց դարձեալ կը համարիմ կրկնել թէ իմ հրաժարականս վերջնական է։ Կը սիրեմ ազգս և դիս նուիրած եմ ազգիս ծառայութեան, բայց Զմիւռնիոյ նկատմամբ իմ պաշտօնս վերջացած կը նկատեմ։

«Մի ազգ կամ մի ժողովուրդ կառավարելու համար երկու դլխաւոր եղանակներ կան, մարմնաւոր կամ հոգեւոր, և կամ նիւթական կամ բարոյական։

«Մենք եկեղեցական ենք և մեր իշխանութեան եղանակն է հոգեւորն կամ բարոյականն։ Մարմնաւոր կամ քաղաքական իշխանութիւնը զօրութեամբ կ'իշխեն, իսկ մենք հոգեւորականքս սիրով։ Սիրոյ թագաւորութիւնն մեր Փրկչի և վարդապետի թագաւորութիւնն է, և մենք եկեղեցականքս նորա թագաւորութեան սպասաւորներն ենք։

«Ես իբրեւ Զմիւռնիոյ վիճակին հրաժարեալ Առաջնորդ և Հայաստանեայց ամենասուրբ Եկեղեցւոյ խոնարհ պաշտօնեայ, կը յայտարարեմ ձեզ, ազնիւ պատգամաւորք, թէ իմ իշխանութիւնս հոգեւոր էր և բարոյական և ո՛չ երբէք նիւթական կամ քաղաքական։ Իմ իշխանութիւնս աւետարանական սիրոյ իշխանութիւնն էր և ոչ երբէք զօրութեան կամ բռնութեան։ Ես այն Սուրբ Առաքելոյ հետեւողն եմ որք ի լուր աշխարհի կրկնած են. «Զի զենք զինուորութեան մերոյ ո՛չ «է մարմնաւոր, այլ հոգեւոր։»

«Ես ուրախութեամբ և ցնծութեամբ կը կառավարէի իմ սիրելի հօտս, քանի որ սիրած Խաչիս և եկեղեցւոյս սրբութեան դէմ հակառակորդներ չէի նշմարեր հրապարակաւ։ իսկ այսօր երբ կը տեսնեմ թէ կան դժբաղդաբար իմ Հօտիս մէջ այնպիսիներ, որք ոչ միայն չեն խնայեր իմ անձս այլ և չեն խնայեր Եկեղեցւոյ Սրբութիւնն և չեն խրդճար մինչեւ անգամ Սուրբ պատարագին խափանելու ցոյցեր ընել, ի գայթակղութիւն պարեպաշտ ժողովրդեան, այս պարագայիս մէջ ամենասուրբ պարտք կը համարիմ եկեղեցւոյս Սրբութիւնն պաշտպանելու համար խոյս տալ ամբարշտութեան դէմ մաքառելէն, հրաժարիլ իմ պաշտօնէս, հրաժարիլ իմ սիրելի հօտէս և կրծոցս վրայ սքողել այն Խաչն, զոր հակառակորդք կուզեն ոտգոնել և անարգել։ Ժամանակ կայ որ մենք ընդ հովանեաւ Խաչին կը պատսպարիմք, ժամանակ կայ որ մենք զԽաչն ընդ հովանեաւ սիրոյ անձնազոհութեան կը պատսպարեմք։

«Այսօր ստիպուած եմք մենք, սիրելի պատգամաւորք, սոյն վերջին պարտաւորութիւնն կատարել, և հետեւապէս անհրաժեշտ պարտք կդնանք, մեր առաջնորդական պաշտօնի հրաժարմամբ պաշտպանել Ս. եկեղեցւոյ պատիւն և մեր ձեռքն յանձնուած Ս. Խաչն ազատել անարգութենէ։ Մեր եկեղեցւոյ կարեկցութեան արժանի դաւակներէն ոմանք չենայեցին անարգանաց ցոյց ընել եկեղեցւոյն մէջ։ Մեզ կը մնայ հրաժարիլ և ներել մոլորելոց, որպէս զի ղղման և զգաստութեան դաս մի աւանդած լինիմք։ Կաղաչեմ ուրեմն, որ Ազնիւ Երեսփոխանութիւնն ընդունի հրաժարականս որ ինձ համար վերջնական է։ Անհուն շնորհակալութիւնս և հայրական անպատում սէրս մատուցէք Պատկառելի Երեսփոխանութեան և անոր համբրէն հօտիս։»

Այս սրտաշարժ խօսքերէն ետքը, Ամեն. Սրբազան հոր ելնելով զմեզ մի առ մի համբուրեց, և մենք վերջին ստոիճան յուզեալ Ս. Աչը համբուրելով արտասուատոր մեկ նեցանք։

Ժողովս արտուիթեամբ մարկ ըրաւ թէ՝ Մեծ. Ատենապետ էֆ.ի ըսածը եւ թէ՝ Նորին Սրբազնութեան պատասխանը, եւ պահ մը խորին լռութիւն տիրեց բոլոր Ժողովին մէջ։

Գ. Զէյնէլեան էֆ.— Քանի որ մեր Ամեն. Սրբազան հոր հրաժարականը անդառնալի կերեւի դժբաղդաբար, մեզ կը մնայ մեր վշտագին զգացումները պահ մը զսպել և խոնարհիլ այս որոշման առջեւ։

Մ. Սէրգեան էֆ.—Արդէն թերեւս ինձ հետ շատ Երեսփոխաններ գուշակած էին թէ մեր Սիրելի Առաջնորդին հրաժարականը սովորական հրաժարականներու չնմանիր։

Մեծ. Ատենապետ էֆ.—Ուրիշ դիտողութիւն մ'ընող կայ, վասն զի խընդիրը քուէի պիտի դնեմ։

Պահ մը լռութիւն տիրեց եւ ապա Ատենապետ էֆէնտին հրաժարագիրը երկրորդ անգամ ձեռամբարձ քուէի դրաւ եւ ընդունուեցաւ։

Վ.Ս. Պալիոզեան Մարկոս էֆ.—Ամեն քրս կը վկայենք որ Ամեն. Մելք. Սրբազանը ընդհանրապէս բոլորին սէրը դրաւած է իբրեւ ճշմարիտ պաշտօնեայ եկեղեցւոյ և արդարասէր Առաջնորդ և վարդապետ։ Իր պաշտօնավարութեան ժամանակ ցոյց տուած ազգային իրաւանց և շահուց պաշտպանութեան համար եռանդը անուրանալի է, քանի որ չէ թէ խօսքեր, այլ յօդուտ ազգին ըրած նշանաւոր ծառայութիւնները կը վկայեն։

Լոր. Պալիոզեան էֆ.— Ցարաւոյս յուսիմ որ ինձի հետ բոլոր երեսփոխանք կը գնահատեն մեր Ս. Առաջնորդին մատուցած օգտաշատ ծառայութիւններն տեղւոյս Հայ հասարակութեան և Ազգին, ծառայութիւններ՝ որոց համար ամէն Հայ պարտի երախտագէտ մնալ և անջինջ պահել մեր հոգեւոր հօր յիշատակն իր սրտին մէջ։ Հաղուագիւտ են ազգին մէջ այսպիսի եկեղեցականներ, և Սրբազան Մուրատեան հոր մետասնամեայ անձնուէր և արդարասէր պաշտօնավարութիւնը կընայ օրինակ լինիլ բոլոր Առաջնորդաց։

Արժ. Նախիջ. — Կը վկայեմ և մենք որ Մելքիսեդեկ Սրբազանի առաջնորդական պաշտօնն յոյժ օգտակար եղած է ժողովրդեան և իր յիշատակն պիտի մնայ մեր մէջ անջնջելի։

Ց. Զարէեան էֆ.— Կ'առաջարկեմ որ Նորին Սրբազնութեան 11 տարուան արդիւնաւոր պաշտօնավարութեան համար յոտնկայս մեր սրտագին և երախտագիտական զգացմունքը յայտնենք։

Այս առաջարկը միաձայն հաւանութեամբ ընդունուեցաւ եւ բոլոր երեսփոխանք յոտնկայս շնորհակալութիւն յայտնեցին Նորին Սրբազնութեան մեծասանամեայ խստատուն հովութեան եւ քաջարթուն պաշտօնավարութեան համար։

Արժ. Նախիջ.— Պատարագի ժամանակ ի՞նչպէս պիտի յիշուի քաղաքիս առաջնորդութիւնը։

Մեծ. Ատենապետ էֆ. — Հրաժարեալ Առաջնորդ Մելքիսեդեկ եպիսկոպոս եւայլն։

Լոր. Պալիոզեան էֆ.—Ունինք ուրիշ կատարելիք սահմանադրական պարտաւորութիւն մը, այս է կարդել տեղապահ մը և Ազգ. Պատրիարքարանի իմացնել ժողովոյս որոշումը հրաժարականի մասին, խնդրելով որ մեզ առաջնորդական ընտրելեաց ցանկ մը խրկէ։ Այս գործողութիւնը կատարել տեղւոյս Ազգային Վարչութեան կը պատկանի, ինչպէս որ Սահմանադրութեան Զրդ. յօդուածը կը տրամադրէ (և Ատենաբան էֆ. նոյն պահուն կարդաց այդ յօդուածն որ է։)

«Երբ Պատրիարքը (նոյնպէս կը կատարուի նաև Առաջնորդաց համար, յարեց Ատենաբանն) վախճանելով կամ հրաժարելով և կամ ուրիշ որ և է պատճառաւ Աթոռը պարապ մնայ, Կրօն և Քաղ. Ժողովները մէկտեղ գալով Տեղապահ մը կ'ընտրեն եւայլն։»

Ասոր վրայ ժողովն որոշեց որ Կրօնական եւ Քաղաքական Ժողովները խառն նիստ մը կազմելով առժամեայ Տեղապահ մը ընտրեն եւ խմացնեն՝ թէ Կեդրոնական վարչութեան եւ թէ տեղական կառավարութեան։ Այս որոշուեցաւ սոյն տնօրէնութիւններ Ազգ. Պատրիարքարանի ծանուցանել, եւ յետագայ հեռագիրը յատնենի անդ խմբագրուելով իսկոյն հեռագրատունը ղրկուեցաւ։

Տէրալիյէ Երմէնի Բաթրիգխանէսինէ Պու կիւնքի ումումի մէճլիսիմիզտէ մէրհասամրզ էֆէնտիին իսթիֆասը իթթիֆագը արա իլէ ըէտտ իսիմիշ օլմասը իւզէրինէ մէճլիսիմիզ Թարաֆընտան մանասպ պիր հէյէթը մէպուսէ տէրհալ էֆէնտիի մումայիլէյին նէղտինէ կիտիպ իսթիֆասընը կէրու ալմասընը ըէճա իթմիշ իսէ տէ, իսթիֆասնտա ըսրար իթմիշ օլտուղընտան, հէյէթը մէպուսէ մէճլիսէ ավտէթ իթտիքտէ պատէվիւգաքէրէ իսթիֆանընը թէէս սիւֆէն գապուլինէ վէ բուհանի վէ ճսմանի մէճլիսլէրինին հէյէթը մուխթէլիթէսի թարաֆընտան մուվագգաթ պիր գայմագամ թայինէ գարար վէրիմիշ օլտուղընտան, Իզմիր մէրքասալըղընա պիրինին մէճլիսիմիզ Թարաֆընտան ինթիխապը զըմնընտա լաղմ կէլէն նամզէտ ճէտվէլինին իրսալի մէրճու տըր։

Մէճլիսը ուսումի բէյիսի

ԿԱՐԱՊԵՏ ԱՐԱՊԵԱՆ

4 Դեկտեմբեր էվվէլ 303

Ատեանը վերջացաւ ժամը 7 ½ին

ՐԷՍՄԻ

Արաղի գանունընա զէյլէն գալէմէ ալընրպ մէրկէթը ահքեամընա պիլիսթէյ-զան իրատէի Սէնկէյի ճէնապը Բատիշահի չէրէֆմիւթեալիւգ պուրըրմիշ օլան ֆիքրատի գանունէկէ սուրէթի տիր։

Արաղիի խալիպէ վէ մահլիւլէտէն տէվլէթճէ մուհաճիրինէ թէֆվիզ օլընրպ անլէր թարաֆրնտան ղրասիմ վէ էպնիրէ ինչա օլընան արաղի հագ-դրնտա պիլա էօրը 2 սէնէ միւրու-րինտէն սոնրա ախէրի թարաֆընտան իղ ամէ օլընճագ թասարրուֆ տավասը իսթիմա օլընմամ։

Ֆի 11 ճէմազի իլ էվվէլի սէնէ 305

վէ ֆի 12 քեանունը սանի սէնէ 303

ԼՈՒՎՐԸ

ՊԷՕՅԻՈՒ ՄԱԳԱԶԱԼԱՐԸ

Պէյօղլու Նօ. 7—8, Հաճօրուլը շարչըսը, 7—8 Նօ. Պէյօղլու

ԱՍԸԼ ՖԱՊՐԻԳԱ ՖԻՇԱԲԸՇԼԱ

ԵԱԼԸՆԸՋ 30 ԿԻԻՆ ԻԶԻԻՆ

ՑՈՒՆՎԱՐ 11/23 ԲԱԶԱՐ ԷՐԹԷՍԻՆՏԷՆ ԻԹԻՊԱՐԷՆ ՍԱԹԸՑԱ ՊԱՇԼԱՆԱՃԱԳ ՏԸՐ.

Միւշթէրիլէրիմիզին՝ իշպու մէզատը խապէր ալտրգլարընտա մէմնուն օլմաճագլարընա, վէ ատի մէզատլարա ասլա պէնզէմէյէն պու ֆիքրանը եէկանէտէն իսթիֆատէ իտէրէք ա-թիտէ մուհարբէր նէֆիս վէ ալչա մանլարտան միւպտէա իթմէկէ միւսաբէթէ իտէճէքլէ-րինէ չիւպհէ իթմէյիզ։

Սաթրլանագ մալլար պէրլէճէնը աթի տիր.

Կուռնը, իբէրլի, գատիֆէ, չուհա, բլիւշ, պալըլար իչիւն սիւպիւ գումաշլար, հէր նէվի ալչա թիւլ վէ տանթէլալար, բասմանթրրիլէր, գօրսէլալար, պրօտրրիլէր, ատյագ-լար, շէրիտլէր, հէր բէնկտէ թիւլլէր, մանթիֆլէր, բուշլէր վէ պալէյէօզլէր, ֆիշլիլէր, պալօտան չբգրլտրգտա իւզէրինէ ալընճագ սօրթիլէր, հէլբաշէլէր, մանչօնլար, գօրսէլէր, շէմսիյէլէր, մէնտիլլէր վէ սահր պիր չօգ եշկա վէ էմթաա։

Թէքրար տէրիզ, պու ֆիքրամ եէկնանէ պիր ֆիքրամ տրը, անտէն իսթիֆատէ իթմէ-լի տիր։ Ն. ԹԻՊԷՐԻՈՒՍ վէ Գումբ.

Թարշա միւշթէրիլէրիմիզին թալէպի իւզէրինէ, իշպու մէզատ միւտաթթիի պէրմիւ-թատ թարին իթտիկիմիզ 15 կիւն եէրինէ 30 կիւնէ թէմտիտ իտէրիզ։

ՋԷՅԼ.— ԼՈՒՎՐԸ մանգազալարընրն իտարէսի՝ 773 նումէրօնին գազանարը 0ն Իքինճի Լուի ուսուլինէքի սատիրն թէյանգաօպնա ալէգատատ օլանլարրն պիլէթլէրի իշպու մէ-զատան սօնդրա մէրի վէ միւթէպէր օլանճարընը ալէգատարանը մումայիլէյէմէ իլան իտէր։

30 ԿԻԻՆ ԲԷՇԻՆ ԲԱՐԱ ԻԼԷ ՍԱԹԸՇ

ԻԼԱՆ

Գալաթա քէօբրիւ պաշրնտա 33 նոմէրօլը մաղազատա մուգիմ Արզեան Տիգրան էֆէնտի Թարաքիրնտան վիրուտ իսէն իլան տըր.

Հէր իքի այտա պիր քէշիսէսի մուգարրէր օլան Բումէլի Թիմուր եօլթաֆվիլաթ գուրարտրնա 1883 սէնէսի շէհրը շուպաթը էֆրէնտի պիրինճի կիւնիւնտէ եկուզ սէքիպկինճի տէփա օլարագ Զարպլխանէի ամիրտէ ալէնէն քէշիտէ օլընամագ 300 նոմէրօյը հավի գուրա իքամիկէլերի պէրվէճհը գկար պէյան օլընը.

Քիլէ		Ֆրանկ
1		300000
1		25000
2	10000էր ֆրանգատան	20000
6	2000էր »	12000
12	1250էր »	15000
28	1000էր »	28000
430	400էր »	180000
—		— — —
500		580000

Մէգքիւր իքրամկէլէրտան ճիւզի պիր ֆէտուաքարլըգլա թէֆրիւպէի թալի պիրլէ հիսսէվէյնո օլմագ իւզրէ Տէրսատէթ Թիճարէթ Օտասը վէ Պօրսաճա մուամէլաթը միւգթէզկէլէրի պիլիճրա մէվհուր վէ մուատտագ բրօսէս պիլէթլէրի ամիտէքի ֆիյաթլա ֆիրուխթ օլունը.

Իքրամկէնին թէմամնա քէսպը իսթիհգագ իտէն պիլէթլէր ֆի 7½, նըսֆը 3, բուպը 3։ Քէշա լուպ իքրամկէկէ հագգը օլմագ իւզրէ իքի նոմէրօյը հավի պիլէթլէր 5 ղ.-ա ֆիրուխթ օլընը, թարալարտան կէլէն սըբարըշաթ պէտէլի կիւնիւնտէ թէէտկէ գըլընմագ իւզրէ բօլիցա եսիօտ լէֆթէյ բօսսա բուլու իրսալինտէ սըբարըշաթ սէրան իճրա գըլընը։ Սաթընըլարա պէտկէ վէրիլիպ էլտինէի միսթէլիֆէյտէն մէքթուպ գապուլ օլունուր. ապա մուայէնէ օլընմամը օլան էսսը թավիրամ նոմէրօյրը գուրա պիտայէթինտէն էն սոն քէշիտսինէ տէկին մէճճանէն բուլէթի օլունուր։

ՀԱԾԻԼԻՆ

Հ.-Մ.-Ա.-ԻՆ ՄԱՏՏԷԻ ԱՍԼԻԹԷՍԻՆՏԷՆ

ԼԷՊԷՐԸՄԸԶ

Անէչ պիր իլան օլուպ, պասուրա, սըզըյա, եարալարա, սընըրլարդն կէրկիլէնմէսինէ, եանդգլարա, քէսիքլէրէ, վէսաիր պիլիսիմէ ճէրիհալարա, իւֆիւնէթ եա կիճիրմէկէրէ գարշը բէք պիրապիր տիր։

Գանճիւք պէրատէրլէր թարաքընտան ֆիրուխթ օլընը։

Տէրսատէթտէ
Ինկիլիզ Էճզախանէսի։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 26 յունվ.

Ինկիլ. էսկամը Ինկ. Լիր.	102-¾
Օսմ. էսկամը աչըլտը	14-
» » գարանտը	15-15/16
» » Սէրի Ա	24-¼
» » » Պ	14-¼
» » » Ս	13-⅞
Օթօման 1871	73-½
Օսմանլը Պանգասը	10-¼
Բուսիա խթիգրագը	92-⅝
Մըսըր տուլ. մութթահրտէ	74-¼
» համթյաղը	100-⅝
Տարիա Սանկէտ Մըսըր	71-⅜
Ռուլիա խթիգրագը	97-¼
Մա ճառ.խթ. էսկամը 1877	-
Գամպիո Բարիզ 3 այ վատէ	25-46-40

—

Բարիզ 26 յունվ.

Ֆրանս. էսկ. 3 % Ֆր.	81-47½
» » 4½ %	107-85
Սէնի Օսմ. էսկամը աչըլտը	14-15
» » գարանտը	14-15
Մէ-պա-էէլէ	
Սէրի Պ.	14-40
» Ս.	14-10
Բուսէլի չըմէնտֆէրի	35-37½
Օսմանլը Բէժիսի էսկամը	-
» Պանգասը	506-25
Գրէտի Լիոնէ	577-50
Գրէտի Ֆոնսիէ	1383-75
Լիոն ագսիոնը	1252-50
Սիւէյիշ ագսիոնը	2085-
Բուսիա 5 % 1877	98-¾
Իթալիա էսկամը	94-25
Մըսըր Ֆոնս. մութթահրտէ	377-50
Եունան 5 % 1879	-
Գամպիո 3 այ վատէ	25-25

—

Վիէննա 26 յունվ.

Լօնտրաֆիւզէրինէ գամպիո	126-45
Բումէլի չըմէնտֆէրի	17-70

—

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

էսկ. ում. տիւն ագչ. գար.	15-18
» » » էն եիւքսէք	15-19½
» » » էն աշաղը	15-18
Գու սապահ աչըլտը	15-18
Իսթիգրագը տասիլի տիւն գար.	35-21
» » » էն եիւքսէք	35-24
» » » էն աշաղը	35-19
» » » աչըլտը	35-22
Մըսըր մութթահրտէ գար.	-
Գու սապահ աչըլտը	-
Սէրի Ա.	23-
» Պ.	14-10
» Գ.	15-18
Բումէլի չըմէնտֆէրի	37-12½
Ագչէ Ֆափզի	3-
Բէքօր Ղըշ.	-
Հէվալէսիգ »	30-

—

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	ք.ք. 6-25
Սթամպօլ պանգասը	6-18
Սօսիէթէ ժէնէրալ	4-
Թրամվայ	3-47½

ԱԳՋԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. Լիրասը 100 ղրշ.տան	Դէպ Բ.
Պէյազ մէճիտիյէ Ֆարտը	103-05
Մէլթալիք »	100-50
Պէշլիք »	104-20
Ալթընըզ »	104-20
Ինկիլիզ Լիրասը	111-01
Ֆրանսըզ ալթընը	38-07
Բօլ	20-58
Գրէմիզ ալթունը	31-10
Գարպօն գայմէսի	10-30

ԹԱՍԻՖԻՃ ԲԵԱՂԸՏԸ

20)	Լիք քեաղրա	20-10
50)	» »	15-25
100)	» »	15-25
500)	» »	15-25
1000)	» »	15-25
10000)	»	15-

ԻԼԱՆԱԹ

Սէլանիք վիլայէթի տասիլինտէ Քէսէնտիրէ վէ Լանգազա մէրի օրմանլարընտան 10 սէնէ միւատէթ զարֆընտա հարգ իսիլմէք իւզրէ մահալինճէ վէ պուրսաճա մէվգրի միւդայէտէյ վաղ օլընտրը կէչէնտէ իլան օլընան 60 միլեօն գըյէտ ամիգա քէսիրտուէն 10 միլեօն գըյէսի 4 սէնէ միւատէթլէ հարգ իտիլմէք վէ թէգարրուր իտէճէք պէտէլի բուլ ըէսմի իլէ պէրապէր ասղ ու իսթիֆա գըլընմագ իւզրէ պէտէր 100 գըյէսի 4 ղրուշ 10 բարատա մահալլի Ռաշիպի էօհտէսինտէ օլտրընտան, պունա զամմ իլէ թալիպ օլանլարդն վէ գուսուր 50 միլեօն գըյէսի տէ թօքտան վէ եասիոտ բարչա բարչա իհալէ օլընմագ վէ 10 սէնէ միւատէթլէ հարգ ու իսիլ իսիլմէք վէ քէզալիք բուլ ըէսմիլէ պէրապէր թէգարրուր իտէճէք պէտէլի ասղ ու իսթիֆա գըլընմագ. վէ 303 սէնէսի քեանունը սանիսինին նիհայէթինտէ գարարը գամիսի վէրիլմէք իւզրէ պաչգա պաչգա օլարագ միւդայէտէյ վաղ իտիլմիշ օլտրընտան, մէզքուր էլմըզտար քէօմիւրլէրին իսմանինէ թալիպ օլանլարդն վէ չէրաիթը իհալէ իլէ մէվգի վէ մանդալարդնր անլամադ իսթէյէնլէրին տէրօղլիթօ ագչէլէրիլէ պէրապէր Տէրսատէթտէ Օրման վէ Մէհատին իտարէի ումումիյէսինէ վէ մահալինտէ մէճլիսր իտարէի վիլայէթէ միւրաճաաթ իսթէլերի իլան օլունուր։

13 քեանունը սանի 303

Բազարճը Գըրըմը Սէլիմ աղանին Վասիլաքի Քէշիշ օղլու գումանանասընա օյան տուլունը մահքիմէսինին թէսվիրէսի իչուն Գարակէօմրուք ճիվարընտա Նէսլիչահ Սուլթան մահալլէսինտէ Քիւչիւք Զէյմէ սոգաղընտա 2 օտա վէ 1 ախըր վէ արգա թարաֆընտա ալէթ ախմին ամիգ 60 զրրա մրգտարը պաղչէ վէ միչթէմիլթը սահրէյի հավի 9 նումէրօ իլէ մուրագամ միւթէսարրֆ օլարդը 1 պապ իսանէ թարիխը իլանտէն իսիպարէն 15 կիւն սոնրա մէվգրի միւդայէտէյէ գոնուլամագընտան, իչթիրասա թալիպ օլանլարդն վէ տահա զիյատէ մալիմամթ ալմագ իսթէյէնլէրին մահքէմէի թիճարէթի Իճրա տարիէսինտէ միւրաճաաթ էլլէմէլէրի իլան օլունուր։

13 քեանունը սանի 303

Տէմիրճի հաճի Խաչատուր Պօրիքեանընն Ինկիլթէրա տէվլէթի թէպասընտան Մ. Լովարիտ օյան տուլյունը մահքիմէսինին թէվվիյէսի իչուն 2 ատէտ էլմաս եիւզիւք վէ 1 ատէտ ալթուն եիւզիւք վէ 2 ատէտ սըրմա գուշաղ վէ 9 ատէտ սիրթ թլը գաշըզը վէ եարբմ Մըսըր ալթունը վէ 1 ատէտ ալթուն գօրտօն վէ պիր գօրտէլատա տիզիլի 20 ատէտ Մահմուտիյէ ալթունը վէ պիր չիֆթ ալթուն պիլէզիր վէ 1 ատէտ քէհրիպար ալկարարդ վէ էթրաֆը ալթուն չէնպէրլի 5 ատէտի պիր եերտէ պէօյիւք ալթունտան իսպարէթ պուլընան էշեաի մահճուզէսի իչպուքեանունը սանինին 20ինճի չարշէնպէհ կիւնիւ սաաթ 6տան 8է գատար չարչուի քէպիրտէ գուլյամբրար իչինտէ վէ պէտէսթէն տէրունինտէ պիրմիւզայէտէ ֆիրուխթ իսիլէճէկինտէն վէ միւզայէտէ մէմուրը գույումբրլարտա էհլը խրպրէ տիւքքեանընտա հաղրը պուլընաճաղընտան, իչթիրասընա թալիպ օլանլարընն վէ տահա զիյատէ մալիմամթ ալմագ իսթէյէնլէրին եէվմ վէ վագթը մէգպուրտէ մահալը մէգքիւրտէ հաղրը պուլընմալարը մահքէմէի թիճարէթի Իճրա տարիէսինտէն իլան օլունուր։

13 քեանունը սանի 303

ՍԸՆԸՐ ԹԱՍԹԱԼԸԳԼԱՐԸ

ՍԱՌԱ, ՍԸՆԸՐ ԻԼԼԷԹԻ ՎԷ ԳԱՏԸՆԼԱՐԱ ՄԱԽՍՈՒՍ ՍԸՆԸՐ ԹԱՍԹԱԼԸՂԸ

ՍԻՌՈՒԹ ԲՕԼԻՊՈՒՕՄԻՈՒԹ

Նամբյալ Բարիզտէ եճզաճը Մ. Պլոթիերին իյճաա իթթիկի շուրուգ՝ քեսֆէթի հէքիմվէր թարաֆրնտան թասվիյէ օլունը։

Տէրսատէթտէ տէրօղիթօսը՝ Դանճիւք պիրատէրլէրին ինկլ. եճզախանէսինտէ տիր։

ՍԱՐՐԱՖԻՅԷ ՄԱՂԱԶԱՍԸ

Նօ. 3 Պաղչէ Գարու Նօ. 3

Մէգթիւր մաղազատա տէվլէթը Սլիէնին Եվրոպի իքրամկէլի թասվիլաթը վէ Էվբօյանին Սագսոնիա, Պրունսվիք վէ Լամպուրգ սէյսմոգօյու էվրագլարը ուսուլէրի իւգրէ սաթրլրգ ճիւմլէ միշթէրիլէր խօշնուտ իսիլսինկէ կիպ, թէքմիլ սանա պիլէթլէրի տասի մէվճուտ պուլունուր։ Պուգրէյ շէհրի վէ Լիմանանդն Գլըմբրը թոչ վէ Պաճառխանանդն 3 ֆիօրինլիք թասվիլաթը էհվէն ֆիյաթլա ֆիրուխթ օլունտրդր կիպի, կէրէք մէգթիւր թասվիլ վէ կէրէք սայիր էճնէպի թասվիլաթընն պնաայէթինտէն պութարիսի տէհին քէշիտէ օլընան գուրա նոմէրօյարը մէճճուտ պալ. ունարընտան, թարամֆրմա միւրաճաաթի օլընարգտա քէմալը տրգգաթլա նոմէրօյարը մուայէնէ օլընը։

Տէրսատէթտէն վէ մէմանիքը Մահրաբատէն Ցարուբիթուն Պէհլէրեան Նամընա կէօնտերիլէճէք կէրէք նագա վէ կէրէք բօսթա բուլլարը պէտէլէրի իլէ հէր նէվ սըբարըշաթ քեմալը տրգգաթ իլէ կիւնլերինտէ պիլա գուսուր ֆէրա օլընը։

Գոռբա կիւնլերի

ՀԱՄՊՈՒՐԿ	3 ֆնճի Գուրա Ալաֆր.	Փետրվար	1-2	եսիոտ Բուսմ Յունվար 20-21
ՍԱՔՍՕՆԻԱ	2 » »	Փետրվար	6-7	» » Յունվար 25-26
ՊՐՈՒՆՍՎԻԳ	2 » »	Փետրվար	6-7	» » Յունվար 25-26
ԳԸՐՄԸԶԷ ԽԱՖ		Փետրվար	4	Էֆրէնճի—պէհերի ղրշ. 135 լիրա 100 ղրշ.տան

Իչպու պիլէթլէր պարատէ զիքր օլունան թարիխլէրտէն տեսրիթ կիւն էվվէլ ալընմալը տրը։

Լ. Ա. ՐՈՒԱՆԷԶ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐԸԸ

ԱՆՕՆԻՄ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

ՄԷՐԳԷԶԻ ԲԱՐԻԶՏԷ ՍԷՆ-ՄԱՐԿ ՍՕԳԱՂԸԷՆՏԱ Ն. 18

ՍԷՐՄԱՅԻՍԻ 4,000,000 ՖՐԱՆԳ

ԹԱՐԻԽԸ ԹԷԷՍԻՍԻ 1857

Մէգթիւր գումբանեա, եա պէտ էմրաք, վէ մաղազատա, եա տէրօղիթօտա վէ եսիոտ կէսմիրբատ պուլրնան էմրապար ֆահուտի շէքսիի վէ էշվէն իւճրեթլէ եանկընա գարշը սիկուրթա խտէր։ Մթամպոլ ածէնթէսի ՊԵՏՐՈՍ ԱՆԳՈՒՐՃԵԱՆ

Պթամպօլտա Պաղչէ գուսուրնտա Թաղ խան Նօ. 40։

ՏՕԳԹՕՐ ԻՍՄԱՆԸՆ

ԲԻԻՐԿԱԹԻՖԻ

Նամբյալ Ինգբպագ վէ պասուրը տէֆ իտէն եէնի պիր իլաճ.

Պու իլաճ կիպի մուհասանէնագը՝ Ալէքսանիա իմէրսիրէրը թասվիպի մուալիմ Ցօգթ. Ֆան Լասուէր իլէ տիկեր պենդերճէ մէշհիյրը սաթրպպա թարաֆընտան մուասատագ բէք ազ մուտիճէ վար տրը։

Իչպու բիւրկաթիֆ [մաքրզասան] ինգբպագ, իսշլ, պասուր, միյտե խասիպլրգլարը, եէմէյի հաղմ իտէմէմէկդիր, էնմէ, գայ, եիւբէք ազրրը, սանճը, տրգ նէֆէս վէ գայրիհիմ խասիպլրգլարընա գարշը եէկեանէ իլաճ օլուպ, եօլճուլա տա էն ալէա պիր տօսմի մագամրնտա տրը։

Պունտան պիր եիւքսիք մրգատրը շիրինկայա գօ ուլրպ իհմիթգան օլընարգտա, տէրատպագ վէ իքի տագրգատա պիր ամէլ կէթիրմէկէ քեսֆի տիր։

Միւսնէյի [բիւրկաթիֆ] իլաճլարդն վէ թուլումագալը շիրինկանդն սուի խաթմալինտէն հաղլ օլան նէթայիճը վասիմէտէն սագրնմալը տրը։

Պու իլաճ էճզաճլարտա սաթրլրը։

1 շիշէսի՝ 1 մէճիտիյէ, եարբմ շիշէսի՝ եարբմ մէճիտիյէ, վէ շիրինկասը տասիի եարբմ մէճիտիյէյէ տիր։

Հէր պիր շիշէտէ 30 շիրինկալրգ գատատը իլաճ վար տրը։

Թէքմիլ թիւրքաթիֆ՝ Պուլկարխանան իչին տէրօղիթօ մէմուրը, Էմրինէտ Զրնտան պլթը սօգաղընտա 53 նումէրօյը մահալատ ԺՕՍ. ՇԱՐՏԷԿ։

Տէրսատէթտէ Գալաթատա Գարաքէյտան Մ. Ս. Գասթօրհատիին 3 նումէրօյու էճզախանէսինտէ ֆիրուխթ օլընը։

CAISSE GÉNÉRALE D'EPARGNE & DE CRÉDIT

ՈՒՄՈՒՄԻ ԷՄՆԻՅԷԹ ՎԷ ԻԹԻԳԱՐ ԱՆՆԸՐՂԸ

Պէրէլէրի Ընմանդ Բիէրդէյէ ուլանմըշ, պէհերի 500էր ֆրանգլէք, 2000 գիւրուշ գանգամա

1,000,000 ՖՐԱՆԳ ՍԱՐՄԱՅԻԼԻ

ԱՆՕՆԻՄ ՇԻՄԻՏԷԹԻ ՏԻՐ

Մէրքէզ իտարէսի Բարիզտէ Լ-ֆէյէթ Դէյտանէրտա Ն. 116

ՄԷՃԼԻՍԸ ԻՍՏԱՐԼ

Մօսիէօ Լը Սէրժան տը Մօնդգօվ (Ֆէլիքս), Ֆրանսանդն Լէգիէն դ'Ոնէօր նիշանընդն շէվալիէ բրիթ պէսինի հայրը, սապագ մէպուս, բէօ։

Մ. Պիէր (Լէօն) Բարիստէ իրատոր, ազ։

Մ. Թ. Բօթիվալ (Բարիսին Թ. Բօթիվալ վէ Շիւրէքեասը պանդասը հիսսէսարանընտան), բէօ։

1887 սէնէսի իչիւն էօմրէլէր

Մ. ՕՍՄՕՆ (ԺԻԼ) Բարիստէ մուհասիպ
Մ. ՊԷԼԻՒԻԹ (ԼԷՕՆ) » »

ՄԻԻՏԻՐ Մ. ՄԱԹԻԷՕ (ՄՕՐԻՍ)

Բարիսին Ումումի Ընմիյէթի վէ Իթիգար Սանտըղընդն սեպեպը Թէեւիսի, մագսատ վէ ֆեվանտ ու մուհասասնանթը պէրվէճէը սանի խիւսսա օլուսնպիր։

Շեհրլի ֆէ, իչպու պանդա մահիյէ 5, 10, 20 վէ եա տասա պիլատէ ֆրանգ թէեւիյէ օլընդաղագ պէպիւք հիսսէ սեհնատընը իշթիրյա սուհուլեթ վերմէք եանի ումումին թասարուֆ իչիւն պիր թարիգ կէսսթիրմէք մաղսատը մսխասուսրյալ թէչէքիւլ իմմիշ տիր։

Հէր քեսին մահիյէ թէմամթիսինտէն ճիւզի պիր մրգտարտա իտէպիճէկի թասարրուֆը հիւսնիս խսթիսալ, իմմէ ֆ իւզրէ միւեսսէս թէեւիսատը իմիպարիյէնին էն միւքէմմէլի օլմագ իւզրէ 1880 սէնէսինտէ Բարիսատ թէչէքիւլ իմմիշ վէ 6 սէնէ զարֆընտա 90,000ի միլեէաուդ միշթերի խոհմիշ տիր քի, պունդան ագայլի պիրբր թահկիյամ սահիսի օլուպ, բէք չօղու ատա պէտյիւք իքրամկէլէր գազանմիշլրար տրը։

1000 սէն 200,000 ֆրանգա գատտար պիր չօգ ճեսիմ իքրամկէլէր գազանմագ իմմիպ սէնէատ 2, 4 վէ 6 սէֆտա չէքիլէն գուրարտրա իշթիրյաք իսէր վէ եիւգատ 3, 4 [թահկիյինէ կեօրէ, եիւգատ սէնէվի 3 եա 4] ֆրյիգի ալրերը վէ տրդու օլուհատուրը դէմմնտա, ֆիյաթը մէվգուսնդ էսիլէ հեր եերատ ֆիրուխթը գապալ օլան Վիյլ տը Բարի, Վիյլ տը Լիօն վէ զուլիհիմ կիպի Ֆրանսանդն Բարիս շէհրինին 1865, 69 վէ 71 սէնէլերինատ, վէ Լիօն շէհրինին 1880 վէ Լիլ շէհրինին 1860 թարիխլերինատ ագտ իմմիպրլի խսթիգրալարտա դարշը չըգարմը, օյտուգլարը օպլիկասիօն թապիր օլընան թասվիյաթը վէ Ֆրանսանդն Գրընոբլ Ֆանսիէ պանդասընդն Ֆանսիէ վէ Գոսիհնալ [1879 վէ 80], Պանգ Իրսթէքիր տը Ֆրանս վէ սոնր պու կիսի ֆայդգ գարտրարրընդն վէ իքրամկէլէրինին նիզամանատա թէեւսիյէսի Ֆրանսա սէվիկթը Ֆախիսէսինին քէֆալէթի թասվիրնատա պուլունան մէշկուր հիսսէ սէնէատաթին քեռ ֆֆէսէրի մէգքիր պանդա թէգասիրը միւխթէլիֆէ իլէ ֆիրուխթի իսէր։

Իլգ թասվիրթին թէեւսիյէսիյէ Միսիր թարաֆընտան միւմկի մուգավէլէնամէնին միւպասէլէսինի միւթէեգրլգ Պանգա Թարաֆընտան միւշթէրի իչին մուգավէլէսէ իսէսե սէնէատ իշնիրա օլուբարագ հրքի վէ նուսէրօսը քէնտիսինէ պիր մէքթուպ մեխասուրա իթպար օլունը։ Իչպու մուգավէկէնամէնին թէսամիսինէն իմմիպարէն քեամիկէն իշթիրա օլանմըշ կիպի ո սէնէատին իքրամիյէ բինանգօյարընա իշթիրագա վէ ֆայիզլերինին սպգա միւշթերիին հագգը պուլունուր։ մահիյէ միւշթերինին իգամէթինեանընա կէնտաերիյէսի ուսուլանն օլան մագամագ սէնէատթրյա մուգավէլէսէ մուհատիճ ֆիյաթ թէհամմէն կէնտաուզու էիպի, հիսսէ սէնէատ միւշթերիյէ թէսրիմ օլունը քի, միւշթերի պու սայէսէ կիւղել պիր թասարրուֆ իմմիշ օլուր։

Պու մուամիլէ հագգընտա միւքէմմէլ թասֆիսխթ սլմագ վէ եաղրլմագ իսթէյէն զէվաթ Պանգանդն Տէրսատէթտէ Մէհմիտը Մահրաբսի Շահնամէ իչիւն ուսուսի վէգիրի Գոչյուսմէնա Ցակրը էֆ.յէ միւրաճաաթի էլլէմէլի տիրլեր։ Վէքիլը մումիսիյէյինին մահալը իգամէթի Սթամպօլտա Զագամ ճրլար եօգուչանտա Պիրիսի Մուսթաֆա բաշա խանընտա 6 նումէրօյը իտարէ տիր։

Իդարի վէ ՀԻվանը իչիւն ածէնթէ՝ Իդարիտ եուսուֆ չարբըզնտա Ս. Մ. Մխաք Սօրուքեան վէ Գուս.

Խիւտավէնթիկեար [Պուռսա] վիլայէթի իչիւն ածէնթէ՝ Պուռսատա Իրէք խանընտա Մ. 8։ Գալեանեան։

Էմրինէտ ածէնթէ՝ Իսքէլէտ Սարգիս էֆ. Սարգիսեան։

Կէրիպօլուտա ածէնթէ՝ Մ. Ց. Դանգապտեան էֆ.

ԲՕԼ ՖՕՅԱՃԵԱՆ

ԵՒՐՈՊԷԻ ԳԱԼՏՐԸՄՏԱ 80 ՆՈՒՄԷՐՕՏԱ

ԱՒՕԶԻ ՎԷ ՃԷՐՐԱՀԼԸՂԱ ՄԻՒԹԱԼԻԹ

ԱԼԷԱԹ ԹԻՒՃԱՃԱՐԸ

Մէգքիր մաղազատա կէօզէ վէ ճէրրահլրղա միւթէալլիդ էնվոտ ալաթ ու լոտվաթ մէվճուտ տրը։

Էղճիւտէ, եումուշագ վէ սէրթ լասթիդտէն (գաուչուտան) մասամուլ մէկանտը միւթէլիֆ, գասրգ պաղլարը, էնվոտ չիրինկալար, էլէքթրիգ մաքինալարը, միսան իւլ հավա (պարօմէթր), միզան իւլ հարարէ (թէրմոմէթր) վէ էյի հինս կէօպիւքլէր պուլունմագտա տրը։

Մ. Բօլ Ֆոյաճեան՝ հէր նէվ սըբարըշաթ վէ թամիրաթը էհվէն ֆիյաթ իլէ իճրա վէ տէրէօհտէ իտէր։

CAISSE GÉNÉRALE D'EPARGNE & DE CRÉDIT

ՈՒՄՈՒՄԻ ԷՄՆԻՅԷԹ ՎԷ ԻԹԻԳԱՐ ԱՆՆԸՐՂԸ

Պէրէլէրի Ընմանդ Բիէրդէյէ ուլանմըշ, պէհերի 500էր ֆրանգլէք, 2000 գիւրուշ գանգամա

1,000,000 ՖՐԱՆԳ ՍԱՐՄԱՅԻԼԻ

ԱՆՕՆԻՄ ՇԻՄԻՏԷԹԻ ՏԻՐ

Մէրքէզ իտարէսի Բարիզտէ Լ-ֆէյէթ Դէյտանէրտա Ն. 116

ՄԷՃԼԻՍԸ ԻՍՏԱՐԼ

Մօսիէօ Լը Սէրժան տը Մօնդգօվ (Ֆէլիքս), Ֆրանսանդն Լէգիէն դ'Ոնէօր նիշանընդն շէվալիէ բրիթ պէսինի հայրը, սապագ մէպուս, բէօ։

Մ. Պիէր (Լէօն) Բարիստէ իրատոր, ազ։

Մ. Թ. Բօթիվալ (Բարիսին Թ. Բօթիվալ վէ Շիւրէքեասը պանդասը հիսսէսարանընտան), բէօ։

1887 սէնէսի իչիւն էօմրէլէր

Մ. ՕՍՄՕՆ (ԺԻԼ) Բարիստէ մուհասիպ
Մ. ՊԷԼԻՒԻԹ (ԼԷՕՆ) » »

ՄԻԻՏԻՐ Մ. ՄԱԹԻԷՕ (ՄՕՐԻՍ)

Բարիսին Ումումի Ընմիյէթի վէ Իթիգար Սանտըղընդն սեպեպը Թէեւիսի, մագսատ վէ ֆեվանտ ու մուհասասնանթը պէրվէճէը սանի խիւսսա օլուսնպիր։

Շեհրլի ֆէ, իչպու պանդա մահիյէ 5, 10, 20 վէ եա տասա պիլատէ ֆրանգ թէեւիյէ օլընդաղագ պէպիւք հիսսէ սեհնատընը իշթիրյա սուհուլեթ վերմէք եանի ումումին թասարուֆ իչիւն պիր թարիգ կէսսթիրմէք մաղսատը մսխասուսրյալ թէչէքիւլ իմմիշ տիր։

Հէր քեսին մահիյէ թէմամթիսինտէն ճիւզի պիր մրգտարտա իտէպիճէկի թասարրուֆը հիւսնիս խսթիսալ, իմմէ ֆ իւզրէ միւեսսէս թէեւիսատը իմիպարիյէնին էն միւքէմմէլի օլմագ իւզրէ 1880 սէնէսինտէ Բարիսատ թէչէքիւլ իմմիշ վէ 6 սէնէ զարֆընտա 90,000ի միլեէաուդ միշթերի խոհմիշ տիր քի, պունդան ագայլի պիրբր թահկիյամ սահիսի օլուպ, բէք չօղու ատա պէտյիւք իքրամկէլէր գազանմիշլրար տրը։

1000 սէն 200,000 ֆրանգա գատտար պիր չօգ ճեսիմ իքրամկէլէր գազանմագ իմմիպ սէնէատ 2, 4 վէ 6 սէֆտա չէքիլէն գուրարտրա իշթիրյաք իսէր վէ եիւգատ 3, 4 [թահկիյինէ կեօրէ, եիւգատ սէնէվի 3 եա 4] ֆրյիգի ալրերը վէ տրդու օլուհատուրը դէմմնտա, ֆիյաթը մէվգուսնդ էսիլէ հեր եերատ ֆիրուխթը գապալ օլան Վիյլ տը Բարի, Վիյլ տը Լիօն վէ զուլիհիմ կիպի Ֆրանսանդն Բարիս շէհրինին 1865, 69 վէ 71 սէնէլերինատ, վէ Լիօն շէհրինին 1880 վէ Լիլ շէհրինին 1860 թարիխլերինատ ագտ իմմիպրլի խսթիգրալարտա դարշը չըգարմը, օյտուգլարը օպլիկասիօն թապիր օլընան թասվիյաթը վէ Ֆրանսանդն Գրընոբլ Ֆանսիէ պանդասընդն Ֆանսիէ վէ Գոսիհնալ [1879 վէ 80], Պանգ Իրսթէքիր տը Ֆրանս վէ սոնր պու կիսի ֆայդգ գարտրարրընդն վէ իքրամկէլէրինին նիզամանատա թէեւսիյէսի Ֆրանսա սէվիկթը Ֆախիսէսինին քէֆալէթի թասվիրնատա պուլունան մէշկուր հիսսէ սէնէատաթին քեռ ֆֆէսէրի մէգքիր պանդա թէգասիրը միւխթէլիֆէ իլէ ֆիրուխթի իսէր։

Իլգ թասվիրթին թէեւսիյէսիյէ Միսիր թարաֆընտան միւմկի մուգավէլէնամէնին միւպասէլէսինի միւթէեգրլգ Պանգա Թարաֆընտան միւշթէրի իչին մուգավէլէսէ իսէսե սէնէատ իշնիրա օլուբարագ հրքի վէ նուսէրօսը քէնտիսինէ պիր մէքթուպ մեխասուրա իթպար օլունը։ Իչպու մուգավէկէնամէնին թէսամիսինէն իմմիպարէն քեամիկէն իշթիրա օլանմըշ կիպի ո սէնէատին իքրամիյէ բինանգօյարընա իշթիրագա վէ ֆայիզլերինին սպգա միւշթերիին հագգը պուլունուր։ մահիյէ միւշթերինին իգամէթինեանընա կէնտաերիյէսի ուսուլանն օլան մագամագ սէնէատթրյա մուգավէլէսէ մուհատիճ ֆիյաթ թէհամմէն կէնտաուզու էիպի, հիսսէ սէնէատ միւշթերիյէ թէսրիմ օլունը քի, միւշթերի պու սայէսէ կիւղել պիր թասարրուֆ իմմիշ օլուր։

Պու մուամիլէ հագգընտա միւքէմմէլ թասֆիսխթ սլմագ վէ եաղրլմագ իսթէյէն զէվաթ Պանգանդն Տէրսատէթտէ Մէհմիտը Մահրաբսի Շահնամէ իչիւն ուսուսի վէգիրի Գոչյուսմէնա Ցակրը էֆ.յէ միւրաճաաթի էլլէմէլի տիրլեր։ Վէքիլը մումիսիյէյինին մահալը իգամէթի Սթամպօլտա Զագամ ճրլար եօգուչանտա Պիրիսի Մուսթաֆա բաշա խանընտա 6 նումէրօյը իտարէ տիր։

Իդարի վէ ՀԻվանը իչիւն ածէնթէ՝ Իդարիտ եուսուֆ չարբըզնտա Ս. Մ. Մխաք Սօրուքեան վէ Գուս.

Խիւտավէնթիկեար [Պուռսա] վիլայէթի իչիւն ածէնթէ՝ Պուռսատա Իրէք խանընտա Մ. 8։ Գալեանեան։

Էմրինէտ ածէնթէ՝ Իսքէլէտ Սարգիս էֆ. Սարգիսեան։

Կէրիպօլուտա ածէնթէ՝ Մ. Ց. Դանգապտեան էֆ.

ՓԻԻՉԻԻՐԵԱՆ ՊԻՐԱՏԷՐԼԷՐ

ԷՃԶԱԽԱՆԷ

26 — ՍԹԱՄՊՕԼՅԱ ԵԷՆԻ ՃԱՄԻՏԷ — 26

ՍԲԷԶԱՐ ՏԻՒՐԵԱՆԼԱՐԸ

ՍԹԱՄՊՕԼՅԱ	ՊԷՅՕՂԼՈՒՆՅԱ
77 — ՓԷՕԲՐԻԻ ՊԱՇԸՆՅԱ — 77	168 — ՏՕՂՐՈՒ ԵՕԼՅԱ — 168

Մէգքիւր էճզախանէ վէ սրէչար տիւքքեանդրընտա միւթէասատա վէ էնվաի թէեբբպաթը քիմսէվկէ վէ էճզա վէ մուալեճաթ վէ ալրթը ճէրրահիյէ, վէ ալլա ճիւս լասթիգ իլէ չէլիքատն մասաուլ ալաթ ու եաեվաթ, վէ Լիսթէր ուսուլ իտան պաղալար, վէ Ֆրանսրզ վէ Ինկիլիզ էճզալարը, օսլ ֆաթիօնրն էն ալա ճինսի, եէրլի վէ էճնէպի մասէն սուլարը, ֆոթոգրաֆչրար իչիւն թէրքիպաթը քիմիկկէ։ Պօրսօ շրաալարը, գոնեգալար, էնվաի իչկիլէր, գոգուլը սապուտլար, նէֆիս բուսարա, օ տր Գոլանը, սուչ սուլարը, տիւկիհլի իւլրեր, վէ սրեչարլար իլէ քիմեսխանէլէրի մախսուս ճամ գապալար վէ ալաթ ու լատվաթ մէվճուտ օլուպ, թօքտան վէ բէրաքէտտէ ֆիրուխթ օլունը։

Իէգալ իք մէգքիւր տիւքքեանդրարտա մուալեճէի թրգպկիտ տասի իճրա օլունրպ, պուսնա մախսուս օտալարը վար տրը։

Պէյօղլու էճզախանէսի կէճէլէրի ալչգ տրը։

Զէյլ.—Պիսիմէտ էճզա վէ էմթասամդրն էն ալէա ճինսէն օլուսուդրը վէ բէք էշվէն ֆիյաթլա սաթրլրգրը Տօղրու եօլտա Գոլանը վէ բազգեթլու էշալիէ իլան իտէրիգ։

1782 ՄԷՆԻՔՈՒՆՅԻ ԼՕՆՏՐԱ ՇԷՀԷՐ